



Uhn



ԼԹ.

ՏԱՐԵ-ՆՈՐ ԵՐԶԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՈՆԱՔԵՐԵՐ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

ՀԱՅՈՆ, ՀԱՅԱ ՀԱՅԻ ԽՈՐԵ, ՈՒՆԻՑ, ՕԴԻՑ, ՀԱՅՈՆ

“ՇՈՒ” ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1965

Հոկտեմբեր

Թիւ 10

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

# «ԵԿԱՑՔ ՇԻՆԵՍՑՈՒՔ ՍՈՒՐԲ ԶԽՈՐԱՆՆ ԼՈՒՍՈՅ ...

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի նուիրական պատմութիւնը կը բացուի կառուցումովք մեր հաւատքի անսառան կեղրոնին՝ Սուրբ էջմիածնի: Կառուցում մը, որ նիւթական շինարարութիւն մը ըլլալէ աւելի է՛ր մանաւանդ գերազոյն յաղթանակը քրիստոնէութեան՝ հեթանո՞ւ պաշտամունքներու եւ խաւարին վրայ: Կառուցում մը, ուր իրենց աշխատանքով ու այդ ճիգին մէջ դրուած հաւատքով իրարու կը միանային հոգեւոր իշխանը՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, եւ երկրային իշխանը՝ արքան հայոց աշխարհին:

Ու բազմիմաստ այս միութիւնը դարձաւ ընդհանուր ոգին եւ նկարագիրը մեր եկեղեցիի ու ժողովուրդի պատմութեան, տալով անոր առանձին դիմ, ինքնայտառէ դրոշմ, ուրիշ ժողովուրդներէ եւ եկեղեցիներէ զատորոշող յատկութիւն:

Դարերու վրայ երկարող մեր ցաւատանջ պատմութիւնը յաճախ վկայութիւնն է անհատներու քաջադործութիւններուն,

արարքներուն եւ հայրենանուէր հերոսացումին։ Սակայն մանաւանդ մեր պատմութիւնը կը հանդիսանայ անջնջելի յուշադիրը այն մեծագործութիւններուն՝ որոնցմով փայլեցան մեր ժողովուրդի թագակիր թէ համեստ զաւակները շինարարութիւններու եւ բարեգործութիւններու մարզին մէջ։

Այսպէս, թագակիր Լեւոններ իրենց փառքին հասան մասնաւրաբար չնորհիւ այն ոգիին՝ որով մեր երկիրը օժտեցին հիւանդանոցներով, ծերանոցներով եւ մանաւանդ եկեղեցիներով։ Եկեղեցաշինութիւնը դարձաւ նկարագիրը Հայուն, որովհետեւ ամենէն խորոնկ բնազդով խոնարհագոյն մատուռին մէջ իսկ անտեսաւ իր հաւատքին ու ցեղային գոյութեան հաստատ խարիսխն ու անփշելի վահանը։

Եւ Գագիկներ ու Պահաւունիներ, եւ կամ անհատ Տիգրան Հոնենցներ մէկ հատիկ մատուռի մը իսկ վրայ չվարանեցան թափել թագաւորութիւն արժող հարստութիւններ, համբուրելի համեստութեամբ յետոյ պարզապէս անկիւն մը արձանագրել տարու՝ թէ «Ծինեցաւ եկեղեցիս յամի... Ողորմի ասէք»։ Բագրատուննեաց փառապանձ մայրաքաղաքը՝ Հռչակաւոր Անին, այս ոգիի մարմնաւորման գեղեցկագոյն եւ ամենէն կատարեալ օրինակը կը հանդիսանայ։ Տրուած քաղաքական բարենպաստ պայմաններու տակ իր բնածին յատկութիւններուն եւ ընդունակութիւններուն պառուղը վայելող բարեկեցիկ Անեցին, իր ուշադրութեան եւ Կողածութեան առաջին առաջնորդը կը լուսաբան եկեղեցին, ու պատմութեան համար շատ կարճ, ակնթարթի համարժէք ժամանակաշրջանի մը մէջ՝ Անին կը վերածէր հազար ու մէկ եկեղեցիներու չքնաղ գչխոյին։ Արքաններուն չափ եւ իշխաններուն, համեստ Հայորդիներ ալ կ'ընծայաբերէին ինչ որ ունէին, երբեմն աւելի առատաձեռն ազնուութեամբ ու վեհութեամբ՝ քան «իրենցմէ աղէկները»։

Առաջին Աշխարհամարտի ընթացքին մեր ժողովուրդին բաժինը եղած ամենէն վայրագ արհաւերքէն ետք, ի սփիւս աշխարհի հովին տրուած Հայորդիներուն համար նո՞ր իմաստ եւ նո՞ր ստիպողականութիւն զգեցաւ եկեղեցաշինութիւնը։ Դպրոցներէն առաջ ու ամէն բանէ վեր, Հայ եկեղեցին էր ու է տակաւին այն միակ հիմը՝ որուն վրայ կրնար յենիլ մեր գոյութիւնը, մեր կեանքը իբրեւ Հայ։

Եւ յիսնամեայ պանդուխտ մեր գոյութեան ամենէն սրտայոյ իրագործումներէն մին կը մնայ եկեղեցաշինութեան այն թափը՝ որով, կարճ ժամանակի մէջ, հեռաւոր գաղութներ իսկ կրցան օժտութիւն իրենց աղօթառնութեամբ։ Այդ եկեղեցիները,

գրեթէ միշտ բարձրացած անհատ Հայորդիներու նույիրատուութիւններով, պարզ մատուռ կամ հոյակերտ մայր եկեղեցի՝ ցոլացուցած են գարերու ալքերէն եկող մեր նախնիքներու ոգին եւ հաւատքը, առանց որոնց չէնքերն ու շինարարութիւնները ոչինչ պիտի արժէին:

Բարերարներու հոյլ մը, այսօր, իր գոհարերութիւններով եւ անսակարկ առատածեռնութեամբ, օժտած է մեր գաղութիւնները եկեղեցիներով, հաստատութիւններով, կըթարաններով կամ մըշակութային կերտոններով, աստանդական Հայ զաւակներուն բնձեռելով աղատ պատեհութիւն Լուսաւորչածէս աղօթքի, հայցի ուսումի եւ հայ մթնոլորտով առլի ընկերային ու մշակութային փոխ-յարաբերութեան:

Մեծանուն այդ Հայորդիներէն մին է անտարակոյս Աղնորայարդ Տիար Յարութիւն Թաղոսեանը, որ տարիներու իր ազգանուէր ծառայութիւններն ու բարերարութիւնները կը պսակէ՝ ստանձնելով ամբողջական ծախսը Յորդանանի մայրաքաղաք Ամմանի մէջ կառուցուելիք Սուրբ Թաղէսու Եկեղեցին:

Պրմ. Թաղոսեան մեծագոյն չափով բաժին առած է նիւ եռքի եւ ընդհանրապէս Ամերիկահայ գաղութի ազգային գործերուն մէջ, միշտ չզլանալով իր նիւթական աջակցութիւնը համայնքային բազմազան ձեռնարկներու։ Միայն վերջին շրջանին, հաւաքական ջանքերով նիւ Եորքի մէջ կառուցուիլ սկսած Մայր Տաճարի ջնութեան Փօնտին ան բերած է իր մասնակցութիւնը՝ նուիրելով 25,000 տոլարի պատկառելի գումար մը։

Սակայն ինչ որ կը յուզէ մեզ ու կը գրաւէ, այդ՝ Պարոն Թաղոսեանի հետաքրքրութիւնն ու սրտցաւ հոգածութիւնն է հեռաւոր գաղութի մը կարիքներուն հանդէպ, եւ զանոնք գարմանելու իր որոշումն ու վճռակամութիւնը։

Արդարեւ, երկար տարիներ, այն օրէն երբ Պաղեստինեան ընդհարումներու ընթացքին եւ աւելի ետք, Պաղեստինահայութեան մէջ մեծ մասը կայք հաստատեց Յորդանանի մայրաքաղաքին մէջ՝ ի ինդիր ապահով կեանքի եւ ապրուստի, անհրաժեշտութիւնը զգացուեցաւ սեփական եկեղեցի ունենալու, ազգային վարժարանի մը հետ։

Այդ անհրաժեշտութիւնը տարիներով մնաց զօրաւոր կերպով զգացուած երազ մը եւ իղձ մը միայն, որովհետեւ Ս. Յակոբ-եանց Վանքին (որուն հովանաւորութեան եւ հակողութեան տակ կ'ապրի ու կը գործէ Ամմանի Հոգեւոր Հովուութիւնը) նիւթական պայմանները ձեռնառ չէին նման ձեռնարկի մը իրազործման։ Անմիջական եւ առօրեայ պէտքերու համար եղած առժամկայ

կարգադրութիւնները հազիւ թէ կարենային գոհացնել Ամմանի Հայ գաղութին հոգեւոր կարիքներն ու պահանջները:

Ծնորչիւ Հայկական Բարեգործական Բնդհանուր Միութեան եւ Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան, 1962-ին կարելի եղաւ Ամմանի գեղեցիկ բլուրներէն մէկուն կողին բարձրացնել Վ. Խւպաշեան-Գ. Կիւլպէնկեան Մանկապարտէզն ու Նախակրթարանը, որ, հաստատուած հայարնակ թաղամասի մը մէջ, առաջին օրէն իսկ նախախնամական գեր ունեցաւ զաղութին կեանքէն ներս:

Իսկ այժմ, նոյն Վարժարանին կից եւ գրաւիչ դիրքի մը վրայ, չուտով կը բարձրանայ Հայ Եկեղեցիի Կաթուղիկէն, իր զանգով տաճարին ու գպրոցին չուրջ համախմբելու համար Ամմանի Հայ գաղութին անդամները:

1965-ի Հոկտեմբեր 10-ին, Կիրակի կէսօրէ ետք, Մեծայարդ Բարեգործարին ներկայութեան կատարուեցաւ Ամմանի Ս. Թաղէս Եկեղեցիի Հիմնարկէքի յանկուցիչ արարողութիւնը եւ Ամենապատի Պատրիարք Ս. Զօր Աջով օրհնուեցան Հիմնաքարերը: Առողջանշական այդ արարողութեամբ, դրուեցան հիմերը այն չէնքին՝ որ պիտի ըլլայ միացնող ուժն ու շաղախը Ամմանի հայութեան. ու ասիկա դեր մըն է, որը այսքան երկար դարեր կատարեր է Հայաստանեաց Եկեղեցին մեր պատմութեան լուսաւոր եւ մանաւանդ մութ ու մոայլ օրերուն:

Ամենէն ազգայինը իր նկարգորդ, եւ ամենէն ազատամիտն ու յառաջանայեացը միաժամանակ, Հայ Եկեղեցին վէմն է Հայ կեանքին, հէքեաթային այն թանձր արմատը, որ իննելով ցեղային մեր հոգիին մինչւ մթին ու խորախորհուրդ ալքերը, խաղաղ կեանքի մոլորումներուն եւ ճգնաժամային օրերու վրտանգներուն առջեւ կրնայ բարձրացնել անհրաժեշտ պատուարն ու թումբը:

Ու այսպէս, մեր ժողովուրդը դարեր չարունակ յարատեւ և լու իր կամքն ու զօրութիւնը ստացած է Եկեղեցիէն, միենայն ատեն անոր տալով կենսատու աւիչ: Անքակտելի այս միութիւնը, հազար ու մէկ աղէտներու եւ եղեւններու բովէն անցած, եւ աւելի՝ զօրացած դարերու փորձառութեամբ, այսօր է՛ եւ կը մնայ նախապայման այն իրողութիւնը՝ որուն վրայ հաստատուած է արտասահմանի մեր Հայ կեանքը:

Իսկ Մեծայարդ Տիար Յ. Թաղոսեանի նման ազնուական Հայորդիներ, որոնք իրենց առօրեայ բազմազան գրաղումներուն

եւ մտահոգութիւններուն մէջ իսկ կրնան յուզուիլ մեր ազգային ցաւերով եւ գործնական միջոցներու դիմել՝ Հայ կեանքը աւելի տանելի եւ նպատակաւոր դարձնելու համար, արժանի են ամբողջ Հայութեան երախտագիտութեան եւ յարգանքին:


Միջին դարերէն եկող գիշերային մեր աղօթքներէն մին կը հայցէ Աստուծմէ. «Ողորմեա՛, Տէ՛ր, զեկեղեցի շինողաց, պըտղատուից, սպասաւրաց...» Որքա՞ն շինողներ, որքան պտղատուներ եւ որքան համեստ սպասաւրոներ է ունեցած Հայ Եկեղեցին անցեալ օրերուն, եւ որքա՞ն շատ է թիւը հիմա անոնց՝ որոնց անունները համեստօրէն կը զարդարեն Հայ Եկեղեցիներու ճակատները:

Եւ որքա՞ն արդար ու իրաւ՝ անորոշ ու նեղ այս օրերուն գիտակցիլ նման բարերարութիւններու տարողութեան եւ իմաստին, ու բոլոր գովքերէն յետոյ եւ անոնցմէ վեր՝ խնդրել

«Ողորմեա՛, Տէ՛ր, զեկեղեցի շինողաց...»

Ա. Գ.





Ամենամի Ս. թագելս Սկիռնեցի ընդհանուր պատկեր :

## ՀԻՄՆԱՐԿԵՔ

### ԱՄՄԱՆԻ Ս. ԹԱՂԵՍ ԵԿԵՂԵՑԻԻՆ

Երաւաղեմի Սրբոց Յակոբեաց Ամենապատի Պատրիարք Սրբազնի Հօր եւ ամբողջ Միաբանութեան համար մեծագյեն համոյք մը եղան Սուրբ Արքունի ներա վայելել ներկայութիւնը Ամերիկահայ ծանօթ բարերար Ազնիւայրգ Տիար Յարտիստ Թադուսամի:

Մեծայարգ հիւրը յատկապէս ծրաւառկէն եկած էր՝ ամձա՛մք ներկայ ըլլալու Յարդանամի մայրախան Ամենամի մէջ իր պահուական նույրառուութեամբ կառաւցաւող նոր եկեղեցի հիմնարկէնին:

Կիրակի, 10 Հոկտեմբեր 1965, կ. գ. ժամը 3-30-ին Ամենամի Խղաղաշեամ-կիւլպէնկան Ազգային Վարժարա ժամանեց Ամենապատի Տ. Եղիշէ Ս. Արքեպոս Տէրութեանը, իր ենու ունենալով Մեծայարգ Բարերարը: Ն. Ամենապատուութեան կ'ընկերուանին Միաբանութեան ամդամաներ՝ Լուսարարացիւ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս Աւանեսան, Հարաւային Ամերիկայի Հայրապետական կ'ընկերուանին Գերշ. Տ. Բարգէն Արքեպոս Ապասեան, Ս. Արքունի Դիւնանապետ Հոգշ. Տ. Շահէ Վրդ. Անձնան, Հոգշ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանան. Աւագ-Թարգման Հոգշ. Տ. Գերգի Վրդ. Խաղանեցան, Ս. Փարժարամի Տեսուչ Հոգշ. Տ. Կիւրեղ Վրդ. Գարիկնան, Հոգշ. Տ. Արշակ Արդ. Խաշառութեան, Հոգշ. Տ. Վաչէ Վրդ. Իգնատոսան, Հոգշ. Տ. Վահան Արդ. Թօփայեան, Արդ. Տ. Կարապետ Գենյ. Անդրէասան, ինչպէս նաև Սարկաւագնիք եւ Ժառանգաւոր տաներ:

Ն. Ամենապատուութիւնը եւ իր շախումբը ընդունուեցան Ամենամի Հոգեւոր Հոյին Հոգշ. Տ. Անուշան Վրդ. Զգանենանի, Ազգային Վարժարանի Տնօրինութեան եւ ուսուցչական հազմին, աշակերտութեան եւ Ամենանահայ ազգայիններու կողմէ, որպէս ծափազշններով դիմաւորեցին պատկառելի հիւրերը:

Կարճ պահ մը հանգստանալէ ետք, Ն. Ամենապատուութիւնը եւ Միաբան Հայրեր բարձրացան Ազգային Վարժարամի կից հոգանասին վրայ առժամարար կառաւցուած խորանը, ուր, իսծ բազմութեան մը ներկայաւթեան, կատարուեցան Ամենամի Ս. Պաղէոս եկեղեցին հիմնարկէք: Արարողաւթեան ընթացքին Պատրիարք Ս. Հայրը օրինեց տասնվեց հիւնակարերը, որպէս պիտի գտնեղուին եկեղեցին հիմնուած մէջ: Հիմնարկէքի տղաւարիչ այս արարողութեան ներկայ եղան նաև Ամենամի Յաւաց Գերշ. Եպիսկոպոսը եւ Ղարուց Հոգեւոր Հովիլը:

Արարողութեան ետք Ն. Ամենապատուութիւնը Մեծայարգ Բարերարին եւ իր ընկերակիցներուն ենու հանգստացան Վարժարանի հիւրարամին մէջ, ուր Ամենամի հայ գաղութի ներկայացուցիչները եկան շնորհաւորել Պատրիարք Սրբազն Հայրն ու Բարերար Ազն. Տիար Յարտիստ Թադուսամի:

Նոյն միջացին Ամենամի հայ գաղութին կոպմէ շնորհակալիքի որպէս դոյզն նշան՝ Պրն. Թադուսամի ընծայուեցան գեղեցիկ ծագկեփունք մը եւ ներկանելուն այ ծափազշններով միացան յարգանքի ու Երախտագիտութեան այս գերմ արտայայտութեան:

Նոյն երեկոյ, Ամենապատի Պատրիարք Սրբազնը, ընկերակցութեան Մեծայարգ Տիար Թադուսամի եւ շախումբի ամդամիներուն, վերաբարձաւ Երախտագիտմ:



Ն. Ամենապատութիւնը հիմնարկէ ժէմ անմիջակէս ետք,

Բարեբար Ազն. Տիար Յարութիւն Թագուսանի հետ:

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՑՈՎՅԱՆՆՈՒ

ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ թարգմանութիւնն է յունաբէն Apocalypse բառին, որ կը նշառ նակէ ծածկուած իրողութիւններուն ի հանդէս զալը, աստուածային ծածուկ բաներուն մարդոց յայտարարութիւլը: Ասիկա տեսակ մը մարդարէութիւն է, բայց մարգարէութիւննէն քիչ մը տարբեր: Մարգարէութիւն եւ յայտնութիւն բառերուն միջն կա գաղափարի նուրք տարբերութիւն մը: Մարգարէութիւն պապակային պատահելիք դէպքերուն դուշակութիւնն է, իսկ յայտնութիւնն ոյն իւմաստը ունենաւած հանդերձ, կը պարունակէ նաեւ անցեան մէջ պատահած դէպքերուն բացադրութիւնը: Այս իսկ պատճառով Յայտնութեան գիրքը պարզաբանող մէկնիւնքնէն ունանէ անցեալ մէջ պատահած դէպքերուն լոյսով կը նային այս գիրքին պարունակութեան: Իսկ հեղինակին բառերով, գիրքին պարունակութիւնն է «Յիսուս Քրիստոսի գրիելով» իմացուց իր ծառային Ըստաննու, որ վկայից Աստուծոյ խօսքին, և Երիսու Քրիստոսի վկայութեանը, ինչ որ տեսաւ:

Ասիկա Յայտնութիւն Յօվհաննու կը կոչուի, ուրիշ Յայտնութիւններէն զայն զանազաններու համար: Դ. Դարէն ետք սակային սաստածարան բառն ալ կցուեցաւ հեղինակէ անուած, եւ գիրքը սկսաւ կոչուի «Յայտնութիւն Յովհաննու Առաքելոյն եւ Աստուծածարան Աւետարանինք»: Քանի որ գրքին պարունակութիւնը կրօնականն է ու աստուծայինն, հատեւարար սաստուծարան բառը իր սեղմաց կը նշառ նակէ ծածկուած իւնուած գրութիւնն է, որ կը կոչու կը կոչուի կամաց համար, որ

իր գրչէն ելած շորբորդ աւետարանը աստածարանական գաղափարներ պարունակող խորունկ ճշմարտութիւններ կը հաղորդէ, և ուստի կարդարացնէ իրաւամբ իրեն արրած այդ տիտղոսը:

Յայտնութիւնը վախճանաբանական (Ecclesiastical) գիրք մընէ, որ նմանութիւններ ունի աեղ տեղ նվեկիէի եւ Դանիէլի<sup>(\*)</sup> դրքերուն հետա Այս տեսակ դիրքեր երեւան կու գային ընդհանրապէս ազգային ծննաժամային շրջաններուն, երբ ազգոյ կը տառապէիր օտար լուծի մը ներքեւ եւ պէտք ունէր արդարութեան յաղթանակին շուրջ պատճամի յր եւ քաջալերական խօսքերու: Այսպիսի գիրքեր ոտորական գիրքերէն կը տարբերէն իրենց սճով, պատկերալից նը-կարգաբութիւններով, մարգարէական տեսակներով, յաղողութեան եւ յաղթանակի քաջալերական եւ յասատու պատճամներով: Յովհաննէսի այս Յայտնութիւնը հրէական սճով, բայց քրիստոնէական տեսակներով ի գիր առնուած վախճանաբանական դրութիւն մընէ է, որ լի է խորհրդանշաններով:

Խնայո՞ւ Նոր Աւիստի մէջ չկան մէկէ աւելի յայտնութիւններ եւ կայ միայն այս Յայտնութիւնը: Ասոր պատճառն այն է որ Նոր Աւիստի մարդոց մատանութիւնը շատ քաջալերող չէ եղած հրէից րմբունումով գրուած

(\*) Դանիէլի գիրքը, Յայտնութեան գիրքին պէս իրեւ վախճանաբանական գիրք, գրուած է Անտիոքոս Սոյփաթեսի (175-164 Ն. Ք.) սաստիկ հաւածաներուն առիրով միօթարծլու եւ արդարութեան յաղթանակին յոյս ներշնչելու հրեայ ծովովուրդին: Ասիկա այս Անտիոքոս է, որ պղծեց երէից տանարք եւ ան ողջակէղի սեղամին վրա կամքեց Ձեւս (Արտազը) սաստունց պատկերը եւ երամայց հրեաներուն որ հզեն երէական ծէսերն ու արարութիւնները եւ պաշտեն հերանասական կուտանքը:

վախճանաբանական գիրքերուն։ Թէպէտես գրուեցան մէկէ աւելի յայտնութիւններ, ինչպէս «Պետրոսի Յայտնութիւններ, «Հերմէսի Հովիւրը որ կը կոչուէր նաև «Հերմէսի Յայտնութիւններ, բայց այս յայտնութիւններէն հազիւ թէ այս մէկը միայն ընդունուեցաւ, շատ զժուարութեամբ։ Եթէ սոյն Յայտնութեան գիրքին հեղինակը ծանօթ ու սիրուած առաքեալ մը (Ցովհաննէս) չըլլար, թերեւս այս ալ չէր բնդունուեր։

Այս գիրքը յայտնութիւն մըն է ուղղակի Աստուծոյ կողմէ Ցովհաննէսին արուած։ Գոզոս առաքեալ եւս յայտնութիւններ ունեցած է Ցովհաննէսի նման, եւ այս ժամանին կ'արտայայտուի Կորնթացիներու զրած իր Թուղթին մէջ (Բ. Կորնթ. Ժ. 1.)։

Որո՞նց սովորած է— Ցովհաննու այս Յայտնութիւնը սովորած է Առաջին Դարու վերջին տարիներուն աստիվի Համաժամանքներու մէջնէն, մահուան Հովուէն անցնող Փոքր Ասիոյ քրիստոնեաներուն և մասնաւորար Ասիոյ եօթը եկեղեցիներուն, որոնք յիշուած են գիրքին մէջ յականէ անւանէ (Յայտ. Ա. 11)։ Այս ատենները Փոքր Ասիոյ քրիստոնեան Հասարակութիւնը յուսաւորութեան մատնուելու վրայ էր։ Ներնի Համաժամանքներուն ընթացքին Պետրոս և Գոզոս առաքեաններ նահաւակուած էին։ Ցիոնու երկրորդ գալուստը ուշացած էր։ Մէկ կողմէ եկեղեցիին մէջ Ցովհայականութիւնը կամ հրէտանիլը իր հետքերը կը պահէր տակաւին և Աթթանուութիւնէ զարձի եկողենները իրենց տղեղ վարք ու բարքերը եւ սովորութիւնները երեւան կը բերէին մերթ ընդ մերթ, իսկ միւս կողմէ նորիկուակ աղանդաւորները իրենց մոլար վարդապետութիւններուն կը տարածէին ասովին անդին։

Այսպիսի պամաններու ներքեւ Հաւատացեանները պէտք ունէին զիրքի մը, որ նոր եւ ուղիղ ընթացք մը ցոյց տար կեանքին, Քրիստոսի երկրորդ գալուստը ցայտուած ցարմանէր, աստանային իշխանութեան պարտութիւնը ուղարկէր, արդարութեան մէրջին յաղթանակին բարի լուրը աւետէր, փոխան նորուաղէմի՝ որ կործանած էր, վերին եւ մնայուն նորուաղէմի մը վատքին արժանանալու յոյը ներշնչէր։ մէկ խօսքով խրախուսէր զիրքներ Հաստատուած մնալու իրենց հաւատքին մէջ։ Ահաւասիկ այս կա-

րիքն էր որ գոյութեան բերաւ Յայտնութեան գիրքը։

Հեղինակը— Այս գիրքը թէեւ Ցովհաննէս Մարկոսի, երէց կոչուած (Presbyter) Ցովհաննէսի վերագրողներ գտնուած են, սակայն ընդհանրապէս ընդունուած է թէ անոր հեղինակը աւետարանակիր Ցովհաննէսն է։

Արտաքին ապացոյց— Խղնատիոս, Տէրառուղիանոս, Որոպէնէս, Երանոս, Կղեմէս Աղեքանդրացի եւ ուրիշ Հայրապետներ կոյումներ ունին այս գիրքին իրենց գրութիւններուն մէջ։ Որոդինէս կը յայտարարէ թէ Ցիոնուի սրտակից աշակերտներէն Ցովհաննէս ինչպէս որ Աւետարան մը տուած է, նոյնպէս տուու մեզի Յայտնութիւն մը իսկ Ցովստիանոս մկայ կը վկայէ թէ Ցիոնուի առաքեաններէն Ցովհաննէս մարգարտութեան՝ Քրիստոսի Հետեղունները իրենց հետ միասին հաւագար տարի պիտի բնակին Երուսաղէմի մէջ (Յայտ. Բ. 4-5)։

Ասիկա Հազարամեծայի վարդապետութիւնն է, որ ուղարկուած է Յայտնութեան դրէին մէջ, Ցովհաննէս առաքեալի միջոցաւ։ Զ. Դարուն սկիզբները ապրող Անդրէս, Կեսարիի քաղաքի (Կապաղովիլի) եպիսկոպոսը, այս զիրքին վրայ իր գրած մէկնութեան մէջ կը յիշէ թէ Պապիա Հայրապետ (Յ. Ք. 80-155), իր օրովներչնչուած ուրեքերէն մին կը Համարէր Ցովհաննու Յայտնութիւնը։ իսկ Մուրադորիի կանոնը<sup>(\*\*)</sup> կըսէ թէ Յայտնութիւններէն միայն

(\*\*) Մուրադորիի կանոն բառած նոր Կուտարածի զիրքներուն տակ պարուակազ, Յ. Ք. 170-ին մազարի վրայ զրուած ձեռագիր արձանագրութիւն մըն էր, զար Մուրադորի անուն խոալացի մը (1872-1750) գտաւ Միամի Ամբրոսուած գրադարանին մէջ։ Այս կանոնը կը պազմակի այժմ մէր ունեցած նոր Ըլխուի 27 զիրքներուն 22 հասու միայն։ Կը պակսին իրմէ նետեւեալ եինք զիրքները։ Երբ Խոզրը, Ղետրուսի Ա. և Յավարքը նույնական զիրքներն ունի իր մէջ համատուրիմ Խոզրուսի, Յայտնութիւն Խոտրոսի և Յայտնութիւն Հերմուսի զիրքները գիրքներ։ Վերջնմէ կրմար առամձանակ կադացուի, բայց ոչ նկեղեցու մէջ։ Երապարակով։ Կը կարծուի թէ Մուրադորիի կանոնը նեղմանկը Հառմէտացի Քրիստոնուայ մզմ է։

երկուքը ընդունուեցան—Յայտնութիւն Յովհաննու և Յայտնութիւն Պետրոսի: Սակայն մերժմանին բնթերցումն եկեղեցիներու մէջ մերժուեցաւ:

Չորրորդ Դարու առաջին քառորդին (Յ. Ք. 325), եկեղեցական պատմիչ Եւսեբիոս Կեսարացի Նոր Ըւթուի գիրքերուն մէկ ցանկը պատրաստած էր. այդ ցանկին մէջ որոշապէս Յայտնութեան գիրքին հեղինակութիւնը կը պարագանակ լիւ առաջանանէ առաքեալ:

Ներքին ապացոյց—Հեղինակը գիրքին մէջ իր անունը Յովհաննէս կը կոչէ յորս անդամ (Յայտ. Ա. 1, 4, 9, ին. 8), և միաժամանակ ինքողիք կանունէ Քրիստոսի ծառայ (Յայտ. Ա. 1): Այս գիրքու զրուեցա Պատմու կողդին մէջ, ուր աքորած էր Յովհաննէս առաքեալ Առաջին Շառակարգութիւն մասին մէջ:

Հօտ եկեղեցական պատմիչ Եւսեբիոս, Դոմետիանու կայսեր իշխանութեան օրով Բովհաննէս աւետարանից աքորուած է և աղատ արձակուելէ մերջ կրկին եկած նվիստու, Յ. Ք. 90-ին: Եկեղեցական հայրենին Կոհեմէս Աղեքասադրացին եւ հրանոս եւս կը յիւն Յովհաննէսին Պատմու կզզին աքորուած եւ ապս նիփեսու վերադարձած բլաւը:

Այսուհետեւ Յայտնութեան գիրքի Հեղինակին մասին եղած են զանազան առարկութիւններ, մասնաւորաբար լեզուի, ոճի, քրականութեան եւ արտայայտութեան եղանակին նկատմամբ: Գէտք է սակայն նկատի առնել որ առոր նիւթը Աւետարանի նիւթէն էապէս տարրեր է: Երկուքին բառերը, ոճը եւ լեզուն նոյնը չեն կրնար բլաւ, թէեւ կան բառեր որոնք նոյնն են, ինչպէս «Եկենաց յուր», «Փառնուկ», «Բան», «Այն որ յազրող է», եւն: Յայտնութեան գիրքին լեզուն եւ արտայայտութեան եղանակը Ծրէից վախճանաբանական գիրքերուն ինդուն եւ արտայայտութեան եղանակն է, ուստի իր որած Աւետարանին հետ պէտք չէ բաղդատել զայն:

Նոյնը կրնայ բառիլ նարեկացիի՝ «Երգ նրգոց» գիրքին վրայ գրած մէկնութեան եւ զրի առած նարեկ Աղօթամատեանին նկատմամբ: Ասոնք իրարեկ տարրեր լեզու եւ ոճեր ունեն, որովհետեւ նախ որ իրարմէ տարրեր ժամանակաշրջաններու մէջ դրր-

ուծ են, եւ երկրորդ՝ ասոնց նիւթերը իրարմէ տարրեր են, ուստի բնական է որ բառերը, լեզուն եւ ոճը տարրեր ըլլան:

Հաս Ուէսթքոթի, Յովհաննէսի էական վարդապետութիւնները Աւետարմոնի եւ Յայտնութեան դիրքին մէջ նոյնն են, իսկ բառերու տարրերութիւնը արդիւնքն է անոնց տարրերը պարագաներուն ներքեւ գրրւած բլաւը: Երկու գիրքերուն մէջ այ կայ բարիին եւ չարին պայքարո, եւ վերջնական յաղթանակը կը հակի բարիին կոզմը:

Հեղինակին կինուազրականը—Հեղինակը, Յովհաննէս, Յիսուսի տասներկու առաքեաներէն մին էր, Գալիլիոյ Բնէթսախտա բաղաբէն: Հայրը Զերեդիոս, իսկ մայրը՝ Սոյոնէ կը կոչուէն: Զերեդիոս եւ իր զաւակները մէկնորութեամբ կը զրադէին եւ մարմեաները ունէին իրենց համասին աշխատող (Մարկ. Ա. 20): Ասիկա յոյց կուտայ թէ Յովհաննէս բարեկեցիկ բնամանիքի մը առական էր: Պետրոս առաքեաներէն մէջ ամենէն տարեցն էր, իսկ Յովհաննէս՝ տարրից կրսասիրը: Նախ Յովհաննէս Մկրտչի աշակերտն էր, իսկ յասոյ Յիսուսի յարեցաւ: Բնաւորութեամբ ազնիւ էր, հեզ եւ հաւասարիմ: Հայդ իսկ պատմասով Յիսուս իր երեք մտերիմ աշակերտներէն մին համարած էր զինը եւ այդ երեքին մէջ ա'ն մասնաւորաբար Յիսուսին աւելի մեծ համականաքը կը այսէրէ: Յիսուս երբ իրաշին գրատ իր հոդին կ'աւանդէր, իր մօրք խրնամքը այս սիրելի աշակերտին յանձնեց:

Յիսուսի մաէնչն վերջ, Յովհաննէս մնաց Երուսալէմ քաղաքին մէջ եւ զրադէցաւ. Աւետարանի քարոզութեամբ, ու կը համարւէր եկեղեցիկի երեք սիւներէն մին (Գաղտ. Բ. 9): Երուսալէմի կործանամէն ետքը Եփիսոս դաղթեց եւ Հոն անցուց իր կեանքին մնացած մասը, եւ ահա այդ մէջոցին գրեց իր Աւետարանը եւ երեք թուղթերը: Ապա աքորուեցաւ Դոմետիանոս կայսեր օրով, Յ. Ք. 95-ին, Պատմու կզզին, ուր ի գիր տուռ իր Յայտնութեան գիրքը:

Եկեղեցւոյ հայրենին Հերոնիմոս կը գրէ որ Յովհաննէս իր իոր ծերութեան մէջ երբ ի փիճակի էլք քարոզիլու, զինք եկեղեցի կը տանէին եւ Հոն անոսի մը վրայ նսաերով կը խօսէր ժողովուրդին այսպէս: «Որդեակէ իմ, սիրեցէ՛ք զմիթեան»: Երբ հարցուցին

թէ ինչո՞ւ միայն այս խօսքերը կր կրնէ միշտ, կը պատասխանէ «Սէռն է Յեռասի մեծագոյն պատուէր»։ Վասնի եթէ մարդիկ սորվին զիրար անկեղծօրէն սիրել, այլէւս պէտք չեն ունենար ուրիշ խրատի, զիրար սիրելով ամէն պատուէր արդէն կատարած կ'ըլլան։ Ըստ աւանդութեան, զինք մեղնիոյ նպատակոյ եռացած ջուրով լեցուն մէծ կաթօսիք մը մէջ նետեցին, բայց անմաս գուրու եւաւ։

Եւսու, Յ. Ք. մօտ 100 թուականին, ուղարկեց թէ այլեւս իր կեանքին վախճանը հասած է, պատուիրեց իր աշակերտներուն որ պատրաստեն իր գերեզմանը, եւ երբ պատրաստեցին՝ յոժարակամ իջաւ գերեցման եւ աւանդեց հոդին։

Գիրիշն ի գիր առնաւելու առիթ տուող պարագան։ Երրուսաղէմի կործանման առեն, Յ. Ք. 69-70-ին, Յովհաննէս առաքեալ Երրուսաղէմէն փախած՝ Փոքր Ասիա եկած էր, եւ նիկոսոս քաղաքու իրեն եկղղոն բնելու սկած էր Հոգուել Պողոս առաքեալի ձեռամք Հիմնուած Փոքր Ասիայ եօթը եկեղեցիները, ինչպէս նաև շրջակայ վայրերուն հաւատացեալները։ Եւսու Դոմենիոսոս կայսեր օրու տեղի ունեցած մահարունչ հայածնքներուն առթիւ երբ Պատմու կրղղին արտորւեցաւ, հոն տեսիք մը ունեցաւ եւ տեսիքին մէջ իր աշբէն առջնու բացուեցան Փոքր Ասիայ եկեղեցիներուն անմիջանան պէտքերու, անոնց կրած հալածանքը, Քրիստոսի երկրորդ ուրուսափ մասին ունեցած տարակուսանքը, քրիստոնէական հաւատքի մէջ երեւան եկած յուսալըումը, մուրար ուսուցիչներու բաւոն նեղութիւնները։ Նա ի գիր առաւ իր Յայտնութիւնը սոյն յաւղումնալից յրջանի հոգերանական արտակարգ պայմաններուն ներքեւ, որպէսզի մրխիթարէ հաւատացեալները եւ քաջալերէ անոնց ուղղափառ հաւատքը։

Քրիստոնեաները կր հայտնուէին թէ՝ Հրեաներէն եւ թէ Հոռոմի կառավարութեան կողմէ։ Հոռոմի կայսերէն ոմանք իրենք դիրենք իր աստուած պաշտել կու տային։ Քրիստոնեաները չէին կրնար Հանդորժեն Հեանասական այս սովորութեան, ուստի իր հարածուէին եւ կր սպաննուէին անխնայ։ Ինչպէս ներոնի, նոյնպէս Դոմենիոսոսի ժամանակ, հաւատացեալները կր ջարգուէին

անցթօրէն։ Ասոր կ'ակնարկէ Յայտնութեան դիրքին Հեղինակը (Յայտ. Ժէ. 11), բայց գարձեալ չէին պաշտեր կայսրը իրը ասուած։ Տերտուղիանու Հայրապետ Դոմենիոս կայսրը Ներոնի մէկ մասը (Portion of Nero) կր Համարէր, քրիստոնեաներուն հանգչէպ իր վայրագութիւնները նկատի առնելու։

Թուականը — Յովհաննէս Պատմու կը դիմէն նիկոս վերադարձած է Յ. Ք. 96-ին, ուստի Յայտնութեան գիրը գրուած պէտք է ըլլայ եթէ ոչ 95-ին, ոչ թէ 96-ին, Պատմու կողիին մէջ։ Աւանդութիւնը կը պաշտպանէ այս ասեակէտը, թէեւ ոմանք աւելի կանուխ որուած րլայր պնդած են։ Լայթֆուր կը կարծէ թէ այս գիրը Յ. Ք. 68-ին եւ կամ 69-ին գրուած է, ներոն կայսեր հայծանքներուն առիթով։ Այդ ասեն Յովհաննէս յաւ յունաբէն չէր գիտեր, իսկ Փոքր Ասիա զաղթելէն եաց յունարէնը աւելի զարգացնելով զրած է իր Աւետարանն ու Թուղթերը աւելի գեղեցիկ լեզուով մո։ Իր տեսակչոսով այս է պատճառը, որ Յայտնութեան գիր ոին նկուն ու բառերը կր տարրերին Աւետարանի, Թուղթերու լեզուէն ու բառերէն։ Բայց միւս կողմէ, ուրիշ մէծ Հեղինակ մը, Մօթափ, կը պնդէ թէ Յայտնութիւնը գրուած է Յ. Ք. 95-ին եւ կամ 96-ին, նկատի առնելով դիրքին գրուելուն առիթ ստեղծող պայմաններն ու պարագաները։

Արդի Հեղինակներէն անոնք սր կը խորհրդի Յայտնութիւնը գրուած է Երրուսաղէմի ու Տաճարի կործանումէն առաջ, այսինքն 68 եւ կամ 69 թուականին, ընդհանրապէս կր կոթնին դիրքին մէջ յիւուած կարգ մը ակնարկութիւններուն, որոնցունք մին է ԺԷ. գիտուն 19-րդ Համարը։ Բայց սրիկա այնքան մէծ փաստ մը յէ, որքան ուշ որուելուն ժամին ցուց արուած արտաքին ու զօրաւոր փաստերը։

Ըստ Երանու Հայրապետի (Յ. Ք. 140-203), Յայտնութիւնը գրուած է ո՛չ թէ ներոնի Հաւատանքներուն առիթով, 68-69-ին, այլ Դոմենիոսունու կայսեր օրով, Յ. Ք. 81-96 թուականներուն։ Բէմզի, որ մէծ Հեղինակ է, միւսնոյն աւեսակէտը կր պաշտպանէ, իկեղեցիու հայրերէն ոմանք իրենց գրութեանց մէջ կը յիւն Յովհաննէս պատմու կղզի աքսորուիլը, եւ քանի

որ գիրքը հոն գրուած է, ուստի չէր կրնար աւելի կանուխ երկնուած ըլլալ։ Յայտնութեան զիրքին մէջ Կիրակի բառին գործածւիլը (Յայտ. Ա. 10) իբր Տէրունական ու նոյնպէս կու զայ հաստատելու՝ թէ ուշ ատեն գրուած ըլլալու է այն, վասնի Կիրակի բառը նոր Ռւխտի կանուխ գրուած զիրքերուն մէջ չի յիշուիր բնաւ։ Այդ բառը գործածութեան գրուած է ուշ ատեն։

Պարունակաւութիւնը։ — Յայտնութեան զիրքը կը բաղկանայ 22 դրւիներէ եւ կը բաժնուի 5 զիմաւոր մասերու։

Հեղինակը զիրքին առաջին մասին մէջ (Ա. 1-20), նախարանէն անմէիծապէս յետոյ, ցոյց կու տայ Յիսուսի Հոգեւոր զիրքը, յատկանիշներն ու պատգամը։ Նիրկարդին մէջ (Բ. 1-Գ. 22) կը բացատրէ Քրիստոսի Փոքր Ասիոյ եօթը եկեղեցիներուն ուղղուած պատգամները։ Երրորդին մէջ (Դ. 1-ԺԹ. 21) կը նկարագրէ մեծ Համաձանքը։ Չորրորդին մէջ (Ը. 1-15) կը ներկայացնէ Հաղարամեայի վարդապետութիւնը։ Խոկ Հիմնգերդին մէջ (Խ. 1.-ԽԹ. 21) կը չեղտէ յաւիտենական կեանքը։

Ալլարանական ու փոխարերական ձեւեր շատ գործածուած են այս զիրքին մէջ։ Քրիստոնեաներուն Համար մասնաւոր խոստումներ կան հոն և արգարութեան վերջին յաղթանակին մասին յոյս կը ներշնչուի Հաւատացեաներուն։ Նամանաւանդ Փոքր Ասիոյ եօթը եկեղեցիներուն ուղղուած նամակները լի են Հոգեւոր ներշնչումներով եւ պատշաճներով։

Եօթը թիւը շատ կրնուած է Յայտնութեան մէջ։ Հըրից Համար նույիրական կը համարուէին 4, 7, 12, 24, 40 և 72 թիւեր։ Այս զիրքը կարդացողը 7 թիւին հոն յաճախակի կը հանդիպի։ Չոր օրինակ, եօթը եկեղեցի, եօթը աշտանակ, եօթը աստղ, եօթը Հոգի, եօթը կիք, եօթը եղ-

ջիւր, եօթը հրեշտակ, եօթը փող, եօթը ուրառում, եօթը գլուխ, եօթը թաղ, եօթը հարուած, եօթը սկաւառակ եւայլն (Յայտ. Ա. 4, 13, 16; Գ. 1: Ե. 1, 6: Լ. 2, 3: ԺԲ. 3: ԺԵ. 1, 7):

Հաղարամեայի վարդապետութիւնը ի մասնաւորի չեղտուած է այս զիրքին մէջ։ Այս ատենն է որ Սատանան պիտի կապուի 1000 տարի, եւ Յիսուս աշխարհ գալով պիտի թագաւորէ այս շրջանին երկրի վրայ իրեններուն հետ (Յայտ. Ի. 6-7)։ Ունաք այս հաղարամեայի շրջանը տառապէս կ'ընդունին, իսկ ուրիշներ հոգեւոր իմաստով կը բացատրեն զայն։

Նոյնպէս չեղտուած է Յայտնութեան զիրքին մէջ Յիսուսի երկրորդ գալուստը, եւ անոր մօտալուս ըլլալը (Յայտ. Ա. 7. 8: Բ. 16, 25: Գ. 3, 11: Խ. 12, 20)։

Ինչպէս Յիսուս ալ արդէն իր առաքեալ-ներուն բած էր իր մահէն առաջ, թէ՝ «Եեզ որը չեմ թողուր, կ'երթամ ու նորէն կու դամ ձեզի» (Յովէ. Ճ. 8, 18), Ս. Գրոց մէկնիշներէն ոմանք Յիսուսի այս նորէն գալու զաղագարը կատարուած իրողութիւն կը նկատեն Պենտեկոստի օրը Ս. Հոգիին աշխարհ զալուր։ Ասոնք կը պնդեն թէ Քը-րիստոսի տեսանելի կերպով նորէն աշխարհ զարուն ինչ պէտք կայ, քանի որ Հոգեւոր իմաստով արդէն եկած է եւ մեր մէջն է։ Խոկ ուրիշներ տառական իմաստով, միհենոյն մարմինով, եւ տեսանելի ձեւով Յիսուս Քրիստոսին նորէն աշխարհ գալուն շերժ հաւատացողներ են, ինչ որ աւետարանական վարդապետութիւն մըն է (Գործք. Ա. 11), զոր որդեղրած են ուղղափառ եկեղեցիներ եւ կը յայտարարէն զայն իրենց հաւատացքին մէջ, բաելով։ «Գալոց է նովին մարմնովն եւ փառօք հօր, ի դատել զիեն-զանիս եւ զմեռեալա»։

ԳԲ. Ա. ԱԱԲԱՖԵԱԱՆ

Ֆրեզիս, Գալիփ.

(Հարութակելի)

## ՆԱԽԱՏՕՆԱԿ ԹԱՐԳՄԱՆՉԱՅ

ՏՈՒԻՐ ՄԵԶ, ՏԵՐ...

ԱՄԵՆ. ԵԴԻՇԵ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ

Իրկնադէմի պահն է անդո՞րր, խաղաղակա՞ն,  
Կը քեկրեկին շողերն արփւոյն լերանց վըրայ:  
Վանքի բակին, գոյց մը ծառեր, նո՞ր վանական,  
Դէմ կը բռնեն ժամերգութեան, իբր աքեղայ:

Աստուածակերտ «Եկեղեցին Հայկական» հոն,  
Աղօթալոյս կերոններով ջահաւորեալ՝  
Կը տաղերգէ ի բաղցըր յուշ վեհակրօն  
Վարդապետաց, որ մեզ բերին Արեւագալ:

Տո՞ւր մեզի, Տէ՛ր, նախատօնի այս իրիկուն,  
Ճողին անոնց, որ շնորհօք մեզ զարդարեցին:  
Ցիշատակին անոնց կապուած եւ մշտարքուն  
Պահէ ըզմիզ յարգանդ մաքուր Սուրբ Մաշքոցին:

Տո՞ւր մեզի, Տէ՛ր, Արարատեան պայծառ, վըճիտ  
Երկնքին տակ, ուր օր մ'իջար Բանդ անմարմին,  
Ի մի եարուած սխանչելագործ ոսկի մուրնիդ,  
Այս տանարին երկնատեսիլ տուիր մարմին,

Տեսնել փառացդ անշէջ լոյսը այս իրիկուն,  
Ցիշատակաւ եւ աղօթիւք լուսանուէր  
Ճողիներուն, որ լոյս բերին մեր մտքերուն,  
Անմահութեան անոնց տալով քոհչէ ու քեւեր:

Տո՛ւր մեզի, Տէ՛ր, սիրող անոնց, որ սրբարառ  
Թարգմանութեամբ նշանագրաց հաստատեցին  
Ի Հայրենիս, իքրեւ Քեզ սուն եւ սուրբ տանար,  
Աքուր մեր Լուսաւորչին Պարթեւածին:

Տո՛ւր մեզի, Տէ՛ր, վասըն անմահ յիշատակի  
Եւ ի հանգիստ հոգիներու բարի, արդար,  
Որ անեղիդ իմաստը ի գիր կենդանի  
Հայ աշխարհին բարողեցին տնօրինաբար:

Տո՛ւր մեզի, Տէ՛ր, ճախտօնի այս իրիկուան,  
Ի սեղանէ տաճարներուդ սրբագրծուած,  
Անձրեւածին որպէս բաժակ իրակուան  
Առատանա՛լ, բաշխուիլ իքրեւ գինի ու եաց,

Հին Վերնատան նոր Սեղանիդ բազմականաց:

Գլուխութ

ՀՄԱՅՆԱԿ ԳՐԱՆԵԱՆ



## ԲԱՐԵՑՈՒՄՈՅ ՀՐՈՒԱՆԴԱՆ

Առաքելոց, Գլանորայ, Թարգմանչաց վաճիք,  
Խս չգիտեմ, քանի՞ հայ ուր մնաց  
Ու մազաղաք շրբունքների քանի՞ փշրանք,  
Որ հոյակերպ քո դռնից ներս մտան կամաց,  
Համբուրեցին վէմերը քո, դասն ու գափիք:  
Ես չգիտեմ, կը հասնի՞ գէք մի հայորդի  
Փուզումից առաջ թէկուզ վերջին կաւիդ՝  
Խառնուելու քո անիւնին, քո հաղորդին:  
Ես չգիտեմ, քանզի քո մէջ, այնտեղ, այնտե՛զ,  
Ուր հայ մամիկն էր դար առ դար մէջքը կորել  
Ու ծնկներավ սալաքարին փորել սանդեր՝  
Այնտեղ հիմա անյուսօրէն, անմա՞րդկօրէն  
Նախամարդն է գեռ մակազում, նարակում յար,  
Որի աչքին քարն ի՞նչ է որ — ասպար ու գէն՝  
Զարդուսիու համար կառափ ու ողնայար...

Ես չգիտեմ... Սակայն ահա իմ շրբունքին  
Տաք համբոյրներ են պղպջում, եռում անյագ,  
Ձերմուկների՝ պէս Վարշակի, որոնց շոգին  
Սառչում էր եւ քո՛ զմբէքին մի ժամանակ:

\* \* \* \* \*

Եւ տակաւին ես՝ ծնրադիր ու ծնրաֆայլ,  
Սոսուերմերի առջեւ, խուցերդ շառայլող,  
Որ վեշտասան դարեր —մատնան ու գրակալ—  
Զեռքերմ իրենց եղայրների համար գալոց  
Բազմաստեղմնեան նրազների պէս վառեցին,  
Ու եղէզնեայ գրչի ծայրին լոկ լոյս տալով,  
Երերացին, ինչպէս տառերն այգաբացին...

Այսիւն հմայք էի՞չ էր միքէ, Թարգմանչաց վաճիք,  
Քո սրբութեամբ ինձ տուշորող փառքիդ համար,  
Որ ուզեցիր դառնալ նաև քաջացաց աւան,  
Դիւցագնաբերդ, հերոսութեան սիւն ու կամար:

Քի՞ո՞չ էր միքէ Խորենացին, որ դու, դեռ դու  
Բացիր Արա խաչաբռոխին՝ ազնուազարմ  
Անդրանիկի նայուածքն, իբրև ուխտ ու երդում,  
Թէ խայտակն ոգին հայկան չի՛ նուազած.  
Քի՞ո՞չ էին ինձ Դաւիթը Անյաղքն ու Փարպեցին,  
Որ դու երանց՝ Սասնյ ճնան ցրի պէս ջինջ  
Գէորգ Զաւուշ անյաղքի շուրքն էլ կապեցիր,  
Եւ տակաւին կորինեների՝ կոմիկ ու ջիղ.  
Որսօնք քանի, քանի՛ անզամ քեզ, քե՛զ արած  
Գահաղղորդ ըմբռասութեան կայք ու ամրոց՝  
Լշան ու ուրք ուրինազարդ, իբրև քարայծ  
Մազլցեցին Ծիրնկասոար՝ լեռդ մամռուտ,  
Ու ու զանզից աղօք-քների ժանգը քերած,  
Հնչեցրին այն արուային բուն զանզինով...

Քաջաց՝ տան, վաճիք մեսրոպիեա՞ն առաքելոց  
և խաչարեր, Խաչարունե՞ր արիւնածածկ,  
Որ ձեզ պազնող համբոյըների համար գելոց  
Ու դեռ բռնի, պարսադիկի խիմեր դարձաք.  
Ի՞նչ, մեր իշխանեք, քագուիիմերն իրարու հետ  
Կերտելու մէջ մրցակցեցին նրա՞ն համար  
Որ շազախը շարաւ կարծող հոսեր ու հէն  
Կործանելու՞ մէջ նզմէկին գլել իրաք.  
Այդ ի՞նչ, մենք շատ կառուցեցինք որ շա՞տ ցաւեն,  
Որրանալով մէ՞ն մի ժարի ու փոշու հետ.  
Քանիսակցինք որ նայուածքներ կուն ու կատէ  
Եօթը վիրաց պատկե՞ր անեն մեր սիրան յաւետ.  
Մենք որ հազի՞ւ աստղերին ու լիալուսնին  
Զեզ վստահում էինք առանց վառ կանքեղի,  
Էի ի՞նչ, բռնել ենք ակամայ, որ բռնենին  
Զեր մէջ շազդին իր ցերեկո՞վ լավիէ, քաղի...

ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔԵԱՆ

Հայուած «Բարեխուս» Հրուամբան» Խալորեմ



## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՅԱԿՈԲ ԵՐԵՅ ՄՄԵՑԻ ՏԱՂԱՍԱՑ

Տաղանդաւոր բանաստեղծի մը հետ չէ  
որ գործ ունինք, այլ աւելի ճիշգ հանգաբրի  
մը հետ, որմէ հասած ոտանաւորներէն դռնէ  
մէկը մատենազրական կամ բանասիրական՝  
արժէք մը կը ներկայացնէ եւ հարկ է որ հր-  
բառարակուի:

Անձնական ձեռապրական հաւաքածոյիս  
թիւ 43 շահեկան ժողովածոյին մէջ, որ ժի-  
դարեան հաւաքածոյ մըն է, կան նաև  
երկու ոտանաւորներ որոնց անկապերը եւ  
յիշտակութիւնները ցոյց կու տան իրք հե-  
ղինակ Յակոբ երէց Սանեցի:

Բազմաժամանակ Աճառեանի Անձնանուն-  
ներու Բառարանին մէջ կը ներկայացնուի իրք  
թիւ 264 Յակոբ, «Յակոբ երէց Սանեցի, տա-  
ղասաց, յիշուած է 1585 թ(ուին)». իր տա-  
ղերից տես Կոստանեանց, Նոր. Ժող. Դ. էջ  
9-11. տես նաև թիւ 266» (այսինքն բառա-  
րանին թիւ 266 Յակոբը: Յ. Ք.):

Աճառեան թիւ 266 Յակոբին ժաման անդ  
կը գրէ. «Յակոբ վարդապետ. տաղասաց.  
ունի Տաղ Երաւանչէմի՛ գրուած 1635 թ  
(ուին). տես Կոստանեանց, Նոր. Ժող. Բ. 20:  
Տաշեան, Ցուց(ակ) 1122ա տալիս է նրան  
նաև ուրիշ տաղեր եւ միացնում է նախորդի  
հետ: Դժուարութիւն է յարուցանում թր-  
ւականը»:

Հոս նախ ներկայացնենք թիւ 264 Յակոբ  
Սանեցիի տալլը առնելով Կոստանեանցի նոր  
Ժողովածուի թիւ Դ. պրակէն (Վաղարշա-  
պատ, 1903) ինչպէս որ Հրատարակուած է  
էջ 9-11: Տաղը անիսորագիր է.—

Ա՛յ անգին գնիար  
Դու դըժար զուար,  
Պէհրիեամ մարգարիտ լալ չար  
Պասկ գինց հիւսէ,  
Ասուած գինց պահէ:  
Կիսար անլշահու  
Քո գլխայդ միմ յուտ,

Կանանչ բաժկում ամուր չես,  
Հոս դու միշտ կանամչ ես.  
Ասուած գինց պահէ:  
Ոսկի սոփերայ  
Լալ շարապաղայ  
Անկէց առ ենց ոսկի կուզայ,  
Մատանի շինէ,  
Ասուած գինց պահէ:  
Բազմաստեղն նման  
Դու լաւին աշնան  
Լուս արեգակ արեւ զարթան  
Զինց լուսաւորէ.  
Ասուած գինց պահէ:  
Եղէկ կինամոն  
Ցիշէ Սողոմոն  
Հիրիկ զմուռ Դաւիթ մեռն  
Արքայ գինց օծէ.  
Ասուած գինց պահէ;

Բարունիք կարդան,  
Խունկ ստաջն բազրան  
Եղունիք կնդրուկ եռու հայկան  
Ցառաքեւդ ծինէ.  
Ասուած գինց պահէ:  
Է՛. լալ եպուր ակ  
Սուտակ գահանակ  
Շիմիր, զիւմիրիք, կարկենան քազ  
Գիլայդ վայել է.  
Ասուած գինց պահէ:  
Ցանկապ բուրասուան,  
Հոս միւշի ամսէրխան,  
Նարդս քրում եալ պալասան  
Երեսդ սրբէ,  
Ասուած գինց պահէ:  
Անիւծի ուժով  
Վաշախի մորբով  
Կամար ումեր սամրի մազով,  
Զիւրք դումաշ կարէ'  
Ասուած գինց պահէ:  
Միւմպիւ մանուշակ

Դու գումշշ հայտի,  
Տեսդ այծեման առ լուս խայտակ՝  
Առ իս դու մայէ՛.  
Ասուած զենց պահէ՛:  
Ասուած առաօտիհան,  
Դարպահ փղոսկրեաՅ,  
Քո ուխտաւորքն եթ ենց դուրպան  
Չնոքդ մորքէ՛.  
Ասուած զենց պահէ՛:  
Ցաւեր է Սրբին  
Ձեւ շինէ բավին  
Դու աշակերտ էֆլաքօինն,  
Դու զնա բժիշկէ՛.  
Ասուած զենց պահէ՛:

Կոստանեանց առզ արտարած է 1695  
Թռւականով գրչափիր առզաքանէ մը: Խնդք  
ու նկատած է որ ատղին քանեակենքուն բա-  
կրդնատառերո (անկապերը) կը հիւեն ՅԱ-  
ԿՈԲ ԵՐԵՅ ԱԱԼԻՑ: 1695 թռւականով գրչա-  
ռիքին տաղիս օրինակը կրնայ աղաւաղուած  
րլալ կամ սղումները լուս պարզուած յր-  
ւան: Առ այժմ ատղիկա չէ կորեւորը, այլ՝  
տաղին յօրինման առարին է 1585 թռւականը,  
Կ'ըսէ Կոստանեանց և կ'աւելցնէ: որ է 80+  
5+1000+500=26ոչինէ թռւին (անդ էջ  
65-66): Արգարեւ տաղին փերջին առունին  
Երկրորդ առղին մէջ Յակոր երկը Սսեցի կը  
նշանակէ թռւականը «2եր շինէ թռւին», որ  
եւ կը նախնարեն կարգաւ «2եր շինէ թռ-  
ւին», որ կը հաշուուի 80+5+1000, այսին-  
քն Հայոց 1085 թռւականը կամ Քրիստոսի  
1636 եւ ոչ թէ հայկական տաղի մը մէջ ոչ-  
հայկական եւ անսովոր 1585 թռւականը,  
ինչպէս որ Կոստանեանց հաշուած է եւ Ա-  
ճառեան առանց քննելու թղթուած: Թռւա-  
կանին մեր արդարացի սրբադրութեամբ ու-  
րեմն կը չանայ Աճառեանց «Դժուարութիւն  
է յարուցանում թռւականը եղրակացու-  
թիւր եւ իր բարարածին 264 թիւ Յակորը  
կը նոյնանայ անդ թիւ 266 Յակորին հետ:  
Սակայն աճառապարես խելու որ այս նոյնա-  
ցումը Աճառեան կրնէ Հ. Տաշեանի հետեւ-  
լու: Գիտի տեսնենք իր կարգին թէ որքա՞ն  
ճիգ է այս նոյնացումը:

Հ. Տաշեան իր կոթողային Ցուցակին  
մէջ անուանացնենին Յակորներուն շարքին  
նշանակած է «Յակոր Սսեցի Վարդ(ապետ)  
Տաղասաց (էջ 1122ա.)»: Կը նշանակէ իրը ա-

նոր Հեղինակութիւն հետեւեալ տաղերը:—  
Առաջին — «Զականջդ բաց գրան լուէ, ի  
միտ առ եւ ի թուինթ դրէ, կաւարտի Զամէն  
ասիր զքիզ յէր թողիր, դայլք ի բաց թող եւ  
քեղ փակիր»: Բայց տաղին խորագիրը մի-  
այն «Յակոր Վարդապետէ ասացեալ ունի եւ  
կ'երեւայ թէ տաղին մէջ ոչ մէկ տեղ Յակոր  
Ժարդապետին Սսեցի բլալուն մասին վկա-  
յութիւն կայ:

Երկրորդ — «ՅԱստուծոյ շինեալ քաղաք  
պատուական» ծանօթ եւ յաճախ օրինակուած  
տաղն է, որուն խորագիրը «Տաղ Յակորայ  
տացեալ յասն սուրբ յերուազէմ» է եւ  
շրմին «Սսեցի մակիրը»: Տաղը կ'աւարտի  
«ցետա տոմարիս մերս թուական»: Ծ. Եւ  
27-ը (1635) թիւ իրան, Յակորը այս քեզ երդ  
բնաւիցան:

Երրորդ — Անի խորագիրը «Գոնձա-  
խան Մովսէսի կաթողիկոսի եւ Գրիգորի  
մէծ մարգապետից»: Յիշուած Մովսէսը ան-  
տարակոյս Տաթիւացի կոչուած կ'միմնանայ  
Կաթողիկոսն է, իսկ Գրիգոր մէծ վարդա-  
պետը հաւանաբար կեսարացին: Տաղին բա-  
կիցը

«Յանիա զիտութեանց,  
Տաթմարիմ թնութեամց,  
Տերկինց պետութեանց.

Երից Երինակաց որոշեալ անուանց»

Հեղինակ կը յիշուի ՅԱԿՈԲԷ է:

Զարմանալի է որ այս արուած երեք տա-  
ղերէն ոչ մին «Սսեցի» յորչորջումը ունի եւ  
առկայն Հ. Տաշեան Յակոր Սսեցիի մը կը  
գերազրէ զանենք: Ասոնցմէ Երուազէմի  
նուիրուած վերոյիշեալ երկրորդ տաղը Յա-  
կոր Թօսիաթեցի (Բաղուկեց կոչուած)՝  
Հեղինակութիւն նկատուած է:

Հ. Հ. Ասկեան Վիեննայի Միխիթարեանց  
ձեռագրաց Բ. Հատորին մէջ (էջ 681) կը  
նշանակէ անսուրագիր տաղ մը «Այս տաղ  
զուսական բեր Յակոր լեզուն, անսնել էր-  
տեսիր նա ի Ղարասուն»: Ասոր Հեղինակ  
ունի Յակոր Վ(արդապետ) Սսեցի: Սակայն  
Հ. Ասկեան չի յիշեր թէ ինչո՞ւ տաղը Հեղի-  
նակութիւնն է Յակոր վարդապետ Սսեցիի Յ  
Կրտուի թէ տաղը խորագիր չունի, ուրեմն  
Հեղինակին անումը պէտք է դանուի տնկա-  
պերուն մէջ կամ տաղին փերջը:

Արտաւաղդ Արքապիսկոպոս Միւրմէեան

իր Ցուցակ Մասնաւոր Զեռագրաց Հալէպի գործին մէջ (Երուսաղէմ 1935) թիւ 28 մեծարժէք տաշարանին մասին խօսուծ առեն կ'արժանագրէ «Ճաղ աղպան յակոր վ(ա)րդ(ա)պ(ե)տն ասացեր է որժամ որ իրիցկինն առ ա(սուուա)ծ է փոխեր» եւ կու աայ ասպին սկիզբը».

«Այ անգին գոհար, դու դրժար կրտվար, Պահրիան մարգարիտ լալէար պըսակ Ֆեզ հուսէ...» (էջ 386)

Արդ այս նոյն այն ասպին է զոր մէր աշխատութեան սկիզբը հաստարակեցինք առնելով կոստանեանցի նոր ժողովածուուի թիւ Դ. պրակէն, որուն տնկապերը կու տան ՅԱԿՈԲ ԵՐԼԻ ԱՍՍԸ: Ուրեմն այսպէս կը հաստատուի որ Յակոր երէց Սսեցի նոյն անձն է Յակոր վարդապես Սսեցի հետ, եւ կարիք չկայ զայն երկու տարբեր անձեր նկատելու:

Յակոր Սսեցի ծննդեան թուականը ինձի անձանօթ կը մնայ: Անշուշան իր Սսեցի կոչումը արուած է իրեն Սիս ծնած ըլլալուն համար: Մահօթ չէ նաեւ իր ծնողաց անունը, իր քահանայանալուն թուականը, իր կնոջ անունը, ինչպէս նաեւ գաւակներ ունենալու: Սակայն գիտենք որ տաղերդու էր իր քահանայութեան ժամանակ: Յաջորդ տաղը առնելոյն անձնական ծնողադրաց հաւաքածուին թիւ 23 զրշագրէն, զրուած է 1635ին ինչպէս որ պիտի տեսնենք, իր քահանայութեան շրջանին: Ասիկան նոյն ասեն իր կարեւորագոյն ատզն է, զաւազանապիր մր, որոնց ուսումնամիտրութիւնը կարեւոր բանասիրական աշխատութիւն է: Ահա այդ շահեկան տալը: Սկիզբը նոտրդիք կարմրու:

«Ճարագրութիւն» վ(ա)րդ(ա)պ(ե)-ա(ա)ց Հայոց. ի գաւչայ հետէ ոտիւ չափեալ որ անուան երդողի եւ չափողի»:

Ա.— Յառաւտառուր հայրդ գրած.

Որդիս ծընած հոգիդ բյունած,

Անձամբ երիս ես դաւանած.

Թնաւթիւնը մի յուրագիտաց:

Բ.— Արժանացոյ զիս փորհանաց.

Տար իմ ուտել զի մաս են հաց,

Ներտապ ամեն գաւազանաց,

Զվարդ(ա)պ(ե)տաց մերյայն ազգաց:

Գ.— Կայր ի վերջինս ժամանակաց.

Նախ մինիրար մակ զոյ կոչած,  
Յառաւրս արա լիւռն բազած.

Կարուղիկս ապիրան զոված:

Դ.— Ումի զգիր դատաստանաց,  
Ժողովեալ երևոց նորս կոտաց,  
Փոխէ քվին Հայոց մեծաց.

Ի վեց հարիւր Կ(60)մէկաց (1212).

Ե.— Բամայր յետոյ զում դպրոցաց.

Տ(է)ր Վանականն ի տայուշաց.

Ջխորամշատըն սայ շինեաց

Մեր եւք հարիւրն եղեւ հանկած (1261).

Զ.— Ենոյ Վարդան դպրոց է բաց.

Ս(ա)դմ(ս)ս զօրէնէ զերակ մեկնեաց.

Մըր սարզսի զամինէն ասաց.

Մերըն հարիւր քըսան ննջեաց (1271):

Է.— Բարուն ներկաւ տարան մշաց.

Գիտէր զիեզու եւ զժամ յումաց.

Ի փետրվար վեցըն գրած.

Ի գլածոր կա նա բազած:

Ը.— Խսեա սանոյ նիշ զաւառաց,

Ներսէն հասոյց բզմն փառաց

Ջինմիսէ մեկնիչ լուծեաց,

Ի այլ մեկնութիւն(ւ)ս ներականաց:

Թ.— Ցուցից զալիկրտ սորին պատուած.

Ջարուննեցին յոհան ընտրած.

Մակ ի բանէն տ(եան)ն կախած:

Փախ ուր հարիւր ես եւ հմկաց (1386):

Ժ.— Անուն գրիգոր մակ տարեւաց.

Արար զեապուածն սապմանաց.

Հարցմանենք լուծմանենք նըրրահայեաց.

Փախ ուր հարիւրին ւ խունաց (1401):

ԺԱ.— Զէն յին հարիւր դեռ չէր դիպած.

Տ(է)ր դամիկէն զդասն ասաց.

Գրիգոր գրազումս աշակիրտեաց.

Այլ ի կազի սա մեզ պիտաց:

ԺԲ.— Պատմնն զյոհան թէ ի համեշաց.

Զդամիկէն աշկիրտ համած.

Թիմ հասաւ երեխտակաց.

Ի մակ գոշէն որմէ սկսած:

ԺԳ.— Արնիցցին սաններբարդեաց.

Գրիգոր եւ մակ չորբան ձայնած.

Տառ գարեւելս արա ի կաց,

Ըլյարեւմասն քոզ պահ մի բաց:

ԺԴ.— Ներսէն զգիգորըն սորոդեաց.

Մատոպ կոչեն զմա ի լեզաց.

Նա վարդապետ վարդապետաց.

Իմմ ձ(100) մէշ Ռ(1000)աց:

ԺԵ.— ըսէ զերսէն որ զիր մեկնեաց.

Բաղէշ բազան է նա ծնած.

- Հոմանուանիք են զիստ իրերաց.  
Ներսէս անուան երեք եղած :  
ԺԶ.— Առայ զմերսէս յամփայ ելած .  
Սա հետեւակ բռկիկ գրած .  
Քամ պետից գու(ա)զամ տրված ,  
Երեք ներսէսը վնարեաց :  
ԺԷ.— Իւս բամից ի խամաց .  
Զաւ(է)ր յովաննիւս ի կարց դրած .  
Եր աստանցի ի նայն տեղաց .  
Մակ բրգուչեց էր համբաւած :  
ԺԸ.— Սիմեոնն յավիաննու յուսած .  
Ավարանցի զայ շարադրած .  
Յորմէ զօշ սկիզբն առած .  
Սա հինգ եւ տառ գաւազան լրցած :  
ԺԹ.— Առ սիմեոնին թա զընաց  
Որ կարապես էր ամուտած .  
Ի բաղէշու մեծ նահանակաց .  
Գնըլըն փարխնդ տրդայ որնած :  
Ի.— Թիմոսըն հոսառ բանաջրաց .  
Կարագինի աշկերս գոված .  
Ասարիայն Հայոց նմծաց .  
Գնագաննու կար(ս)կի(ս)ու եկաց :  
ԻԱ.— Որ զաստինան երկուց շտկոց .  
Զարարանապես գիտարապետաց .  
Զազարին զսեղն ըռնաց .  
Տէր յովաննիւս աշկերտ պատուած :  
ԻԲ.— Ռաբութապես էր զարժար ած ,  
Քազական անքափ սիր էր վարժած .  
Սա րզմանաւում աղոյր գիտաց .  
ԻԸ վ(ա)րդ(ա)պ(ե)ս ունի համած :  
ԻԴ.— Ո հանդուրժեալ մեծ այս տեղաց .  
Կարզըն պետաց առաջ շարձեաց  
Զիմինան անուում յիննուց միջաց .  
Զեզմիկացին ինյոյն քազած :  
ԻԴ.— Յ միմնասայ միմնա որսաց .  
Ուսեալ զիմաստա համեարաց .  
Եւ մակ հացախ էր յորքորչած .  
Եր պատրիարք ըրոյ վամաց :  
ԻԵ.— Ներսէս ա(ւր)ի(ս)է դր գու(է)ր  
ա(սուու)ծ  
Եւ զմակ քացախ վարպետդ յիշեաց .  
Միմէ ի զօշէ ի քեզ հասած .  
Քոսան եւ մէկ գուազան կամքմած :  
ԻԶ.— Սահայն դարձայց որ յես մնաց .  
Զիմաշենցայն աշկերտ բողոքած .  
Զըորքանի առաք յարեւեաց .  
Եւ այս բռոս առեւմտաց :  
ԻՒ.— Ռաբութապես գրոս պատուած .  
Եւ աշակերտ զզր(ի)գ(ս)ր դրած .

- Տարօնացի յերկրան յիշած .  
Մօս ի եազար յին հարիւրաց (1451) .  
ԻԸ.— Բաշինէր զիմաստ եւ գրամ կիմաց .  
Տարօնացւոյն աշկերտ մուած .  
Շիրաք է սայ տերանց կմէած .  
Եւ յովաննիւս ձեռնադրած :  
ԻԹ.— Ուներ գ(ու)կ(ա)ս գրանս շնորհաց .  
Ի շիրակա դպրոց կեցած .  
Սա կենցից ի խորձաննեաց .  
Զյումվար տումար տաղին չափեաց :  
Լ.— Ցանուս ուներ աշկերտ տովրած .  
Մրապիսն միթրով քողաց .  
Եւ հայրապես Հայոց աւծած .  
Արքայց պարտից նահատակեաց :  
ԼԱ.— Այժմ գրիգոր աշկերտն ա(ւր)ինած .  
Խմասուուր(եամ)ր առանելեաց .  
Ի կենարու կապագովկաց .  
Զոսիկ թիրնիմ արռո նուուծ :  
ԼԱ.— Զամբեց յերկուց զիմաստ շնորհաց .  
Ցուռկայ յոհան տեղ հայրեննեաց .  
Ի յարեւելս մովսէս զնաց .  
Կարաւալիկան կաց Ե. (5) ամաց :  
ԼԳ.— Ուստի փիլիսիս նրգիազգեաց .  
Զյուսաւ զալետան ընտիր պահեաց .  
Պետ է եւ այժմ արք տեսուչաց .  
Ցէշմածին յարռո նախնեաց :  
ԼԴ.— Ցակոր ծառայս բն պարտաւած .  
Տէր փիլիսպու քեզ ոզքյից տաց .  
Մինչ ի զօշայ տա նոցեաց .  
Տասի եւ կ(ե)օր(ի)կ(ա)ր(ա)յ որ զանց տաղեաց .  
ԼԵ.— Ներ(ե)ց(է) ինձ բ(ս)կ(ս)ւմ մ(ե)ր  
գ(ա)ց .  
Ի որք կ(ե)նց(ա)նիք որք շիրիմած .  
Ինձ յ(ա)կ(ա)ր(ա)յ որ զանց տաղեաց .  
ՈՒ և ի չորս Հայկեաց (1635) :
- Այս զաւազանագրին մասին հռո պիտի  
յժանեանք : Կր բաւականանամ լոկ զայն  
Հրատարակելով : Միայն նկատի առնենք որ  
անկազերը կր կազմէն ՅԱԿՈԲ ԵԲՐՈՅ ԱԶԳՈՒՆ  
(ԺԵ., ԺԶ. և ԺԸ. առներուն սկզբնաւա-  
ռերը չեն գրուած) Ս. ԱԹՈՌՈՅՑՆ ՍՐԲՈՅՑ Ա-  
ԶՈՅՑՆ : Այսպէս կր Հաստատուի որ Յակոբ  
երէց Սսեցի Սսոյ Աշպաննեան հրն գերդաս-  
տանին կը պատկանէր , որոնք Սոյոյ աթուին  
կաթողիկոսներ տուած են , ինչպէս նաեւ Ե-  
կեղեցականները Ալրէն տեսանք որ Հայէպի  
անհատական ձեռագրաց ցուցակին թիւ 28

տաղարանին մէջ ալ Աջպան Յակոբ վարդապետ կոչուած է:

Յակոբ Սսեցի երեց էր գեռ երր կը գրէր յաջորդ տաղը զոր եղածին պէս հոս կը հրաժարակեմ, առնելով հաւաքածոյիս թի: 43 ժողովածու զբարէն: Խորագիրը կարմրաւ նոտրդիր՝

«Բողոքս յակոբ. իրիցի սրբեց»:

Յառ ի մէջ գետից.

Բնակ. մեր սրտից.

Ոչ քէ յեղերից.

Վաշ յակոբ զարմից:

Առ սամձան լեզուից.

Կառագեղ բերմից.

Ոչ կախ կտակից.

Այլ կոխան ուրից:

Յանկիւնս ճանճանարից.

Պաղապս հապալից.

Կառուայս մելանից.

Ի վիհս նաւը եազից:

Արջն համդերձից.

Կեդար վրանից.

Բայց բու ջրպարզից.

Գիշերս հաւից:

Կրրպակ սարդ նըմից.

Կրկեն վաս(ն) ճամնից.

Շամքըս եղեգից.

Թաւարան խօզից:

Ոստ և ուռ նղնինց

Արօս է մայսից.

Անտառ պրակից.

Որք լամբ լիզոնից:

Բայց առ ի զից-

Ցրնուռ բայն սզից.

Անտառս վայից.

Հաւարան ճագից:

Ամայի պրտղից.

Բայս փաշ դրժմից

Ճեմարան գայլից.

Աղնյ և ապւսից:

Յայրս աւագակից.

Գողքնաւ ոգ զռից.

Գողք սաւն զռակից.

Թաւի եւ թրֆանկից:

Զգանիւսու սւթից.

Տումրս ըստ դարից.

Սոսկ երկու ժառից.

Ի երեքն ընդ անձից(\*):

Այր մնի մամունից.

Ի սըսոյ ժաւչից.

Սուռ ժահամայից.

Յակոբ խարողից:

Հեգե(ա)լ զմ(ա)խզիծ.

Զոյրս արտ(ա)ս(ս)ւ(ս)լից.

Թվին Ռ. (1000)ից

Ե (5) և Զ. (80)ից: (1636)

Տաղին տնկապերը կու տան ՅԱԿՈՒՄԱՅ (Զ)ԱՀ: Տեսանք որ տաղը գրուած է 1636ին, երբ երէցկինը չէր գախճանած դեռ:

Իսրէջ հասած է նաեւ տաղ մը սա խորագրով. «Տաղ աղնիւ ասացեալ. Յակոբ վ(ա)րդ(ա)պ(ե)տէ ի վ(ե)ր(ա) քաղաքին բուզանդիրոյ. և է տունըն զարէնփիլ ներկդին» (Հալէպի ցուցակին նոյն թիւ 28 Տաղարանը, որ կը պատկանի Պ. Վ.աճէ Սէթեանի ի Պէյրութ): Ահա ինչ որ հրատարակած է ցուցակադիր ողբացեալ Արտաւագդ Սրբազն Սիւրմէնան. —

Այս խաղ չափաբան յակորայ յերէւ.

Տես Աէկէր խօսի քահը կաստանդիխանէ.

Տաղ շայիրական նորայ խօսեմ է.

Կօր Աէկէր սոյլէր զկոստանդինուպուլսէ...:

Անկով լանվարով պէտքը նորայ է.

Պատիրագ ամուռամբ արռա մտուի է.

Աջպան վ(ա)րդ(ա)պ(ե)տէ ի տես եկել է.

Տես Աէկէր եւայլն.:

Բէմ գեմ դռ էշ զայ եկեսեցի է. —

Սուլումանասիր պատիրագարաբ է.

Սր. Սարգսի Քովմ. Սր. Նիկողայոս սկանչ չելագործն է

Սր. Լուսաւարիչ Ղալարիուս է;

Այսայ սօֆին այժմ տանկաց մամին է,

Փոխան զամկալախ մէզիներ կամչէ.

(\*) Լուսաւարիչ տանցուան է պարուն չնշ տար մերից:

Բ. (2) մինարէ մեկի դեմ է.

Տես մեղեր խօսի Կոստանդնովութուղուէ!

Բուզ ըրտա զբիլ մեծ ձանձրուրիմ է.

Գ. (3) մինարէլու եւթիի նամին է,

Սուլքան Սուլկյան Գ. (3) մինարէ է,

Կոր մեղեր սոյլեր Կոստանդնուպոլս է . . .

Ցարուան լուծ թիւրն Թորգոն զարայ է,

Հազար ունուսուն քօյովը շինէ. (1650)

Յակոր սսկը տոր աջպատ տիւամէ . . .

Զիարացիր գովել Յակոր ենց հելց հելց . . .

Ցազս գուցէ ամրողջութեամբ քիչ ինչ շահեկան ըլլայ :

Աջպան Յակոր յարդապետ Սուեցիէ ան-  
թրուակն յիշտակութիւն մըն ալ կր գրտ-  
նենք Սոսյ Մայր Մաշտոցին մէջ (Ցուցակ  
Հայէպի Բ. Հատոր Էջ 32ր.) :

\*\*\*

Յակոր Սուեցիի տաղերը որեւէ բանաս-  
տեղծական տաղանդ ցուց չեն տար եւ ոչ իսկ  
միջակ հանգագիր մը կ'երեւէ: Լեռուն չէ  
յզկուած եւ երրեմն անտեղի կերպով թրցե-  
րէնով աղճատուած՝ խժալուր է: Ճիդ մը  
կայ բան մը ըսած ըլլալու եւ սակայն առանց  
գոյզն յաջողութեան: Տաղերը բառերու  
շեղակոյտի մը տպաւորութիւնը կ'ընեն ըն-

թերցողին վրայ: Գուցէ ասոր համար է որ  
իրմէ շատ բան չէ արտագրուած, քանի որ  
վատահօքն իրեն պէս բանաստեղծական մի-  
ջակութիւն մը արտադրելու հիւանդութե-  
նէն բռնուած րլալու էր:

Յարմար նկատեցի իր մասին այս մանր  
աշխատութիւնը պատրաստել, ոչ թէ որով-  
հետեւ տաղասացի մը իրաւունք շահած է իր  
այս ծանօթ քանի մը ոտանառոններով, ոչ ու  
որովհետեւ մեր մատենագրութիւն մէջ հոս  
ու հոն յիշուած է, ինչպէս որ որդէն ցոյց  
առուի: Ասկէ զատ իր «Եարագրութիւն Հա-  
յոց ի Դաւայ Հետէ» գաւաղանագիրը բա-  
նասիրութեան համուր նկատի առնուելիք  
աշխատութիւն կը նկատեմ: Ան առով շա-  
հած կ'ըլլայ իրաւունք՝ յիշուելու մեր մա-  
տենագրական մեծ ու փոքր գէմքերու շար-  
քին: Այս տաղը ցոյց կու տայ որոշ ծանօ-  
թութիւն մեր հին մատենագրոններուն մա-  
սին, որոնց տիրացած էր Յակոր Սուեցի ան-  
տարակոյց կարդալով:

Իր մասին կենսագրական ծանօթութիւն-  
ներ, ինչպէս բախնք, կը պակսին բոլորովին: Մա-  
սուաւան թուականն իսկ անձանօթ է: Որո՞  
է իր գերջին տաղէն որ 1650ին Պոլիս գրտ-  
նեւած է: Իր մահը մենք կընանք ուրեմն  
1650էն վերջ նշանակել:

Յ. ՔԻՒԲՏԻԱՆ

## ՅԱՅ ԵՐԱԾԻՇՏ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ

Ե. - ԺԵ. ԴԱՐ

Յունա-Հայաստանում գտնուող Հայ վանքերը եւս ազգայնանում են եւ դառնում Հայ ժամանակի օճախներ, ուր պատրաստում են հետագայ դարերի Հայ ժամանակին նուիրած մեր մի շարք ժատենագիրները:

Ս. Մաշտոցը Հայ ժողովրդի գերագոյն ուսուցիչն է, որի ծնկերի առաջ ժողովուրդու տուաշին անձամ հեղեղ Հայ այրութեն եւ դդաց նրա ջերմութիւնն ու քայլցրութիւնը: Բայ Խորինացու վկայութեան, Մեսրոպ Մաշտոցը սոփորեցնում էր ոչ որպէս արևեստ ուսուցանէր, այլ զ՛ողի առաքելաբար աշակերտեցն տայրը: Բայ Կորինի վկայութեան, Ս. Մաշտոցը միաժամանակ ըդրազում էր ժատենաղական աշխատանքներով՝ զբաղում չնորհազիր ժատեանս ըդհարցն եկեղեցոյ ստացեալ ծովացուցանէր զվարդապետութեան խորութիւն եւ լցեալ զիշոյր ամենայն բարութեամբ: Դարձեալ բայ Կորինի վկայութեան, Մեսրոպ Մաշտոցը գրել է «Ճառու յաճախազոյն դիւրապատում» չնորհազիր ի լուսաւորութենէ եւ հիմոյ գրոց մարգարէականաց կարգեալ եւ յօրինեալ: Կորինի այս վկայութիւնը պատճառ է դարձել որ ոմանք Յաճախապատում վերադրեն Մաշտոցին: Մեսրոպ Մաշտոցի կեանքը եղել է արդինաշատ ամէն ուղղութեամբ: Խորինացին նրա մասին գրում է. «Վարուք առաքինի, գերազանցեալ յամենայնի, տեսլեամբ հրեշտակական, մաօք ծննդական, բանիւք պայծառ, գործովք ժուծեալ, մարմնով արտափայեալ, խորհրդակցութեամբ մեծ, հաւատով ուղիդ, յուսով համբերող, սիրով անկեղծաւոր, ուսուցանելոյ անձանձորոյթ»: Մի ուրիշ հեղինակ աւելացնում է. «Երկրորդ լուսաւորիչ զտաւ յետ Ս. Գրիգորի»:

Բայ Կորինի վկայութեան Ս. Մեսրոպ

դրել է բազմաթիւ ճառեր, սակայն դժբախտար Մաշտոցի անունով մեզ չի հասել ոչ մի աւարտուն աշխատութիւն: Կասկածից վեր է նախ Մեսրոպ Մաշտոցի բաժինը Աստածաշնչի թարգմանութեան մէջ, յատկապէս առաջին ասորական թարգմանութեան մէջ: Մաշտոցի վաստակը մեծ է նաեւ մեր եկեղեցում ժամագրքի, Մաշտոցի կազմութեան գործում: Նրա գրչին են պատկանում Ապաշխարութեան հոյակապ շարականները: Բայ բանասէնների վկայութեան, մեր Մաշտոցը եւ ժամագրիքը աւելի ազգային, հայկական շունչ ու ոգի ունեն, քան ընդհանրական եկեղեցացական նման գրքերը:

Մեսրոպ Մաշտոցը մեծ է նաեւ իրեւ երաժիշտ: Միշտարեան ձեռագրերում պահպանուած մի վկայութիւն կայ Մեսրոպ Մաշտոցի մասին: «Նախ՝ սուրբն Խսահակ եւ սուրբն Մեսրոպ ասացին զութն եղանակաւոր ձայնն եւ երկու ձայն սուելիք»: Մեսրոպ Մաշտոցի երաժիշտ լինելու մասին եթէ նոյնիկ ոչ մի վկայութիւն չինի, կը բաւէ նրա ստեղծած այրութենը՝ նրան մեծ երաժիշտ կոչելու, որովհետեւ նա իր արտակարդ երաժշտական լուղութեամբ կարողացաւ ճշգրտարէն որսալ մեր այրութենի հրնիշիւնները, ձայնաւոր եւ բազամայն: Եթէ այս այրութենը ամրող տասնվեց դար կարիք չի զդացել ոչ մի փոփոխութեան, արդիւնք է Մաշտոցի երաժշտական հանճարքին:

Մաշտոցին է վերադրւում «Որք զծրուանս հոգւոյն արբին», եւ ընդ ժամանակս ժամանակաւոր երգս շարականաց: Նախ սուրբն Խսահակ՝ զՂաղարուն եւ զկարդն Աւագ Շարաթիւն եւ սուրբ Մեսրոպ՝ զկարդն Ապաշխարութեան գործորիկ շարականները: Այս երգերը սկզբում «կը-

ցուրդշ են եղել «Շղրբմեա» ինձ Աստուած  
Արգմոսի, եւ իրենց բովանդակութեամբ էլ  
և ազմոսի ապաշխարական ոգին ունեն—

- ա. Ազրամեա իմձ Աստուած  
Զի մեզ միայնայ մեզայ  
բ. Առաւել լուա զիս  
ի տղմայ յանցանաց  
Ազրիւր քժշկութեամ  
եւ ողորմեա

Այս կարգի շարականները կամ երգերը  
սրտայոյդ են, ուր հեղինակը ճնշում է,  
նեղում բազում մեղերի ծանրութեան  
տակ: Ուզում է մաքրուել յանցանքի, մեղերի  
տիզմերից եւ գտնել սրտի խաղաղութիւնը:  
Իր զարհուրելի մեղապարս վիճակից ուզում  
է ազատուել, եւ զրա համար շարունակ  
ողում է ու արտասում Աստուեոյ առաջ՝  
որպէսզի իրեն փրկի դժոխքի ահագին  
հրից:

Հակառակ իր պարզ բովանդակութեան  
եւ ձեւին, անսնում ենք որ այս տիպի եր-  
գերը ընդհանրապէս ազատ չափերով են յօ-  
րինուել: Օդտագործուել են զանազան չափի  
տեսակները: Այս երգերը սազմուններին կապ-  
աւած լինելով հանդերձ, աւելի ինքնուրոյնու-  
թիւն ունեն: Սազմունների զղական ոգին  
վերցնելով բոլորովին նոր եւ անկեղծ պատ-  
կերներ են ստեղծում.

Ցոյ իմ ես դու Տէր,  
Քաւիչ յանցանաց իմոց

Կամ աւետարանից զանազան դրուագներ  
յարմարեցնելով յիշել իր մեղաւոր լինելը.

Աւագակն ապագակեր ի խաչին  
Յիշեա զիս, Տէր,  
Նովիիք ձայնիւ եւ ես գոչնեմ.  
Ազրամեա իմձ Աստուած:

Որքան բառերը պարզ են եւ մեր սրտին  
խօսով, նոյնքան եւ եղանակերը սրտասուչ  
են եւ պարզ, մտերիմ ու անկեղծ:

## Չափաւոր

Այս երգը երգելիս մարդ համակում է  
ներքին անհում մի վատով, որը կարծէք մեղ  
զիսակից է զարմանմ մեր մեղերին ժան-  
րութեանը: Սակայն այսուհե զղխումը,  
վիշտը զերծ է ճնշող, հալածիչ տրամադ-  
րութիւնից: Հեղինակը շատ զուսպ է նոյն-

իսկ իր զգացման մէջ՝ կարիք չի դդում ողբ ու էսծով բարձրադաշտակ յայտարարել իր մեղաւոր լինելը առայլ ընթափակառակը, բարի ու ազնի մարդու գիտակցութեանը եւ թախանածացին պահապում է Առածուն որ ինք մեղա-

սոր է եւ իրեն փրկի ահեղ դանաստանից, եղանակն էլ բառերի նման զարմանալիօրէն պարզ է եւ սահման Այս եւ նման երդերը պէտք է համարել մեր եկեղեցական երաժշտութեան դասական նմուշներ :

## Մ Ո Վ Ս է Ա Ք Ե Ը Թ Ո Ղ

**Մովսէս Քերթողը եղել է Թարգմանչաց կոտսեր սերնդի ներկայացուցիչներից մէկը:** Վայելել է «Փիլիսոփայացի համբաւ»: Մովսէսը եղայրըն է եղել Մամրէք վերծանողի (կարգառող): Երկուն էլ վայելել են մեծ համբաւ: Մովսէսը կատարելագործուել է նաև արտաքին դիտութիւնների մէջ եւ նրան շատերը նոյնացրել են Մովսէս Խորենացու հետ, որ սիալ ենթագրութիւն է:

**Մովսէս Քերթողի մասին կենապրական տուեաներ շատ գլաւ են.** Ենթադրում է որ նա ծնուել է մօտաւորապէս 480-ական թուականներին: Նա ունեցել է աշակերտներ, պոնցից յիշուում են Թէոդորոս Քերթող, Գերոն Քերթող եւ Եղայա Անդեղացի: այս վերջինքան շանաւոր է եղել (527-557) իր ճարտասանութեամբ եւ կատարած ուսուցչական-մանկավարժական ծառայութեամբ:

**Մովսէս Քերթողը մեծապէս հոչակուել է իրրեւ իմաստասէր եւ բանաստեղծ:** Մասալել է ուսուցչական լայն գործունէութիւն:

Նա ունի գրական մեծ գաստակ իրրեւ հողինակ եւ թարգմանիչ: Իր երկերից գատակը, մենք զաղափար ենք կազմում որ նա եղել է յունագէտ, գիտակ արտաքին դիտութիւնների, քերթողական, հոկետորական եւ իմաստասիրական արուեստներին:

Նրա գրական գաստակը բազկանում է.

1. «Մեկնութիւն Դիբոնսիոս Թրակացու Քերականութեան»:

2. «Գիլք Պիտորից»: Այս գիլքը խմբագրուել է Ալիթոնիոս անուն մի յորմի հետեւող դութեամբ եւ իր հոկետորութեան գաստութիւնը գործածուել հայ, դպրոցներում:

3. «Յաղագս Միոց Բնութեան Բանին Մարմացելոյք»:

4. «Տարականներ՝ Ալսոտուածայայտնութեան, Ցրագալոյցին», «Ծննդեան կամ Ալսուածայայտնութեան Ալուրցն» (Ա. 6.), «Կարգ Յարութեան» (ԱԶ., Դկ.), մեծացուցչիների հետ, «Տևառնոնդառաջին» եւ «Ալերափոխման աւուրք»:

Նրա հեղինակած շարականները իրրեւ բանաստեղծութիւն զրեթէ լաւագոյններն են ամբողջ շարակնոցում: Ուշագրաւ են նաև եղանակները իրենց յուզականութեամբ, գեղեցկութեամբ եւ անկինդութեամբ ու զերմութեամբ: Օրինակ «Անթուամ Մաղիկը», իրրեւ բանաստեղծութիւն Հոյակապ մի ստեղծագործութիւն է՝ նուիրած Ս. Ալսուածածնին, իսկ եղանակը գերազանցում է բանաստեղծութեանը: Պէտք է ենթագրել որ Մովսէս Քերթողը իր գրած շարականների բոլոր եղանակներն էլ ինք է յօրինել եւ Զայների վերածել: Այստեղ բերում ենք «Անթառամ Մաղիկ» գրական տեքստը եւ վեր հանում նրա արժանիքները.

Անթառամ ծաղիկ, ամդատապարտ շաւիկ, Վերաբաւեալ յարմատոյթ յեսանայ. ԶՔեզ Եսայիաս կանիսա վերագոչեաց նօրմարիթան շնարից հոգույթ Ընդունակ գոր՝ Ասսուածածիթ եւ կոյս, ԶՔեզ մեծացուցմենիք:

Համեղանաշակ պաղոյն բանարոր բարու Անկ, Ցորմէ կրեցաւ մեզ ողկոյզմ անսպա, Յարախութիւն տրումեցելոց ի նաշակման Մառոյն գիտութեամ.

Սրբուիի ամարատ,  
Ամենալին գիտեց մեծացուցանեմք:

Քաղաքավարեալ ի մարմին, ամարատ վա-  
րուի,  
Այսօր յառաքելոցն ամփոփեալ վերին ակ-  
նարկութեամբ,  
Վերափոխեցար յարքայութեան որդուոյ քն  
եւ Աստուածոյ մերոյ. բարիխոս խսասո-  
վանողազ  
ԶՔնող մեծացուցանեմք:

Իրեւ քերթուած, բանաստեղծութիւնը  
անենում ենք որ ապատ չափով է կառուց-  
ած: Առաջին իսկ տողից զգացում է բա-  
նաստեղծի ճաշակն ու թոփիքը անթառած  
ծաղիկն երկու բառերի զուրորդութեամբ.  
իսկ արդէն զեղեցիկ եւ հմայիչ պատկերն  
ենք անենում Ա. Աստուածածնի մաքուր  
կուռութեան. ինչպէս անթառած ծաղիկը  
մշշա զեղեցիկ եւ թարմ է մնում, նոյնպէս

և. Աստուածածնը իր մաքուր կուռութեամբ  
անթառած է մնում մեր սրաբրում:

Նոյնքան հոյակապ պատկեր է նաեւ  
«Համեղաճաշակ» պտղոյն բանաւոր բարու-  
նուկ, յորմէ կթեցաւմեց ողկոյն անսպառ:

Աստուածածնին նմանեցնում է բանաւոր  
հանեղ պտղի, որը կթուելով ուրախու-  
թեան անսպառ աղքիւր է գառնում որբա-  
մեաներին. թում է «բանաւոր պտղոց»,  
«Համեղաճաշակ» արտայայտութիւնները  
նրա ստեղծագործ մտքի արդասիքն են:

Երբորդ տան մէջ կարծէք անենում են  
Կոմիտաս Կաթողիկոսի «Անձնեցք» սերմե-  
րը. «Քաղաքավարեալ ի մարմնի, անարատ  
վարուցք: Նոյն արտայայտութիւնը աարքեք  
ձեւերով օպտագործել է նաեւ Կոմիտաս Կա-  
թողիկոսը Հոփիսիմեանց կոյսերի անմե-  
զութիւնն ու անարատութիւնը մարմնաւո-  
րելու համար:

Պէտք է ենթադրել որ այս լրջանում նը-  
ման զողուրեկ երգեր շատ են եղել, բայց  
դժբախտաբար մեզ չեն հանել:

### ԿՈՄԻՏԱՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Կոմիտաս կաթողիկոսի ծննդավայրը ե-  
ղել է Արագածոտն գաւառի Աղջի գելլը եւ  
դրա համար էլ կոչուել է Աղջեցի: Նրա ծը-  
նրներան թուականը յայտն չէ (պէտք է  
ծնած ինի Զ. Դարի երկորդ կիսում):

Է. Դարում մեծ զարգացում են ապրում  
եկեղեցական դրականութիւնը եւ ճարտա-  
րապետութիւնը: Այս շրջանի ամենակրծնա-  
շումն եւ առաջին բանաստեղծն է կոմիտաս  
կաթողիկոսը (նախապէս Տարօնի եպիսկո-  
պոս):

Կաթողիկոս է օծուում 615 թուականին:  
Հայ եկեղեցու պատութեան մէջ կոմիտաս  
կաթողիկոսը յիշում է որպէս շինարար եւ  
բանաստեղծ կաթողիկոս: Նա Ս. Հոփիսիմէ  
մանքի փակակալն էր (լուսարարապետ):  
Բանաստեղծ Հոգեւորականի որում ցանկու-  
թիւն է յառաջանում նորոգելու Ա. Հոփիսի-  
մէի ասճարը, որովհետեւ «ողի կարի ցածը

ե. միին էր շինուածն, զոր շինեալ էր «ըր-  
բոյն Սահակյա»:

618 թուականին կոմիտասը ձեռնարկում  
է շիրմիք քանդամն աշխատանքներին: Բաց-  
աւամ է արդքունական մարզարիտն, մարմին  
ուրբ տիկնոջն Հոփիսիմէ: Հոփիսիմէ  
կոյսի դագալը կիոռւել էր Գրիգոր Լուսա-  
ւորչի եւ Ա. Սահակի մատանիներով: Կոմի-  
տասը չի համարձակում ցանդել կնիքները  
եւ կնիքեալ իւրով եւս մատանեաւ, որ ար-  
ժանի իսկ էր կնիքել զայսպիսի մարզարիտ ե-  
րից հաւատարմաց երրորդ մատանեաւք: Այս  
բոլորը պատում է Սերէոս պատմիչը,  
որ ականատես վկան է եղել տաճարի շինու-  
թեան:

Կոմիտասի շինածը այսօրուան տաճարն  
է: Պատմիչի վկայութեամբ Հոփիսիմէի  
տաճարի շինութիւնը մեծ խանդապառ-  
թիւն է յառաջ բերում:

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ԳԼԽԱՀԻՈՐ ԵԹԻՍԿՈՊՈՍՈՒԹԻՒՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(Դ. - Փ. ԴԱՐ)

Սոյն դրութեան նորատակին է ամփոփ գիծերով՝ ներկայացնել Մեծ Հայքի այս եպիսկոպոսութիւնները, որոնց աթոռակալները կարեւոր պատմական գեր կատարած են մեր ազգային եկեղեցական կեանքին մէջ:

Դասաւորութիւնը կատարուած է համաձայն նահանգներու, գաւառներու կամ տուններու: Առավելապէս կեղոնական նահանգներու — Տուրութեան, Վասպուրական, Այրարատ և եպիսկոպոսներն են որ կաթողիկոսին շուրջը հաւաքուած կը մարեն Եկեղեցական զործերո, կը գործարեն ժողովներ, կը կատարեն հայրապետական ընտրութիւն, եւլյու:

Վերոյիշեալ երեք մեծ նահանգներէն ետք կարեւոր գեր ունին ուրիշ երեք նահանգներ ալ — Մոլք, Սիւնիք, Տայք — որոնց նահանգային եպիսկոպոսները յաճախ կ'երեւէն Հայրապետին մօտ եւ կը մասնակցին եկեղեցւոյ գործերուն յանձնահռումին:

Ասոնցմէ դուրս երկուտաննեակ եպիսկոպոսութիւններ ալ յիշուած են ատեն ատեն, մէկ կամ երկու ներկայացուցիչներով, որոնք չեն մտած այս դրութեան ծրագրին մէջ:

Հայ եպիսկոպոսութեանց աւագութեան կարգը ցուցնող երեք գաւանակներ հասած են մեզի, կազմուած իրարմէ ոչ շատ հեռու ժամանակներու մէջ. ասոնք են:

Ա. — Սամուէլ Կամբաջանութեանց կողմանց ըր, որ պահուած է Մխիթար Այրիվանեցիի մօտ, եւ կը պարունակէ 38 աթոռներ. — Եպիսկոպոսնց, Մխ. Այրիվանեցի, 1931, էջ 20:

Բ. — Ուխտանէս պատմէի կազմածը, որ կը պարունակէ 30 աթոռներ. — Ուխտանէս, Վաղարշապատ, 1871, էջ 100:

Գ. — Մշոյ Մ. Աղքերիկ Վանքի Կոնդակին

Հեղինակին կազմածը, որ կը պարունակէ 31 աթոռներ. — Յովսէկիան, Յեշտ. Զեռագրաց, էջ 187:

Նախ կ'առունենք Տուրութեան նահանգը, որուն 16 գաւառներէն 7 կամ 8 հատին եպիսկոպոսները ուրծօն եւ կարեւոր գեր կը կատարեն Դ-Փ դարերուն մեր եկեղեցւոյ կեանքին մէջ: Խրաքանչիք գաւառի եպիսկոպոսական աթոռին կարդր կը նշանակինք համաձայն վերոյիշեալ գաւանամակներուն եւ չանօթ եպիսկոպոսները կը ներկայացնենք յաջորդարար ժամանակակրական կարդրով.

Ա. — Տարօնոյ (Մամիկոննեից) եպիսկոպոսներ. — Սամուէլ Դ., Ուխտանէս ԺԲ, Կոնդակ մէկ:

1. — Սահակ Լսոն. Տարօնոյ, մասնակցած է Արտաշատի ժողովին (449). — Եղիչէ, Վենետիկ, 1859, էջ 22: Փարպեցի, Վենետիկ, 1933, էջ 134:

2. — Արբահամ եպս. Մամիկոնէից (455? - 485?), կը համարուի աշակերտ Ս. Սահակի (Թ. Արքունի, Պատերութեան ժողակցածութեան մասին, 1860, էջ 64-5):

3. — Մերշապուհ եպս. Տարօնոյ եւ Մամիկոննեից (506-554), իր կէսագրեան պաշտօնավարութեան շրջանին գործակցած է մասնաւորար Բարդէն եւ Ներսէս Բ. կաթողիկոսներուն. — Գիրք Թղթոց, էջ 41-76:

4. — Արբահամ եպս. Տարօնոյ եւ Մամիկոննեից, որբահամցած է Յովհաննէս Բ. կաթողիկոսին (557-574), անոր պաշտօնավարութեան սկզբնական շրջանին յատկապէս. — Գ. Թղթոց, էջ 78-81:

5. — Կոմիտաս եպս. Տարօնոյ եւ Մամիկոննեից (607-614). Նախ գործակից Արքա-

համ կաթողիկոսին և ապա յաջորդ (615-628):

6.— Եպիփան եպս. Տարօնոյ, վանաւաշը Գլուկայ Վանուց. բնկերացած է Եզր կաթողիկոսին երր ան կ'երթար Կարին Հերակ. կայսեր մօս (չ. 633).— Ազգապատճեմ, էջ 690:

7.— Յովհաննէս եպս. Մամիկոննեան, մանահայր Գլուկայ Վանուց եւ պատմիչ (չ. 642):

8.— Մահակ եպս. Մամիկոննեաց, մասնակցած է Յովհան Օձնեցի գումարած Մանապիկերտի ժողովին (726).— Գ. Թղթոց, էջ 233:

9.— Վահան եպս. Տարօնոյ, որ Վահան կայսրին կ'ըսէ թէ՝ ինքը Արշակոնի է, ողովնետեւ մայրը Հայ էր: Եւ կայսրը պատգամաւոր մը կը դրէ Աշոա Բագրատունին թագ ինդրելու անկէ (876).— Հարզան, վենետիկ, էջ 85:

10.— Գրիգոր եպս. Մամիկոննեաց, պախճանած է 973 թուին.— Յիշա. Զեռոպրաց, էջ 127:

1.— Արշամունեաց եպիսկոպոսներ.— Մամուչէ Թ., Ուխտանէս Ե., Կոնդակ Ժէ:

1.— Տաճառ եպս. Արշամունեաց, գործակից Ներսէս Բ. կաթողիկոսի (554).— Գ. Թղթոց, էջ 73:

2.— Վազոս եպս. Արշամունեաց: Գործակից Ներսէս Բ. կաթողիկոսի (554).— Գ. Թղթոց, էջ 73:

3.— Գրիգոր եպս. Արշամունեաց, մասնակցած է Դուինի ժողովին, 645 թուին.— Աղդամ. էջ 712:

4.— Թէոդորոս եպս. Արշամունեաց, մասնակցած է Մանապիկերտի ժողովին.— Աղդամ. էջ 839:

Գ.— Մարգարուոյ, եպիսկոպոսներ.— Մամուչէ Ե., Ուխտանէս Դ.:

1.— Եւղաղ եպս. Մարգարուոյ, մասնակցած է Արտաշատի ժողովին.— Եղիշէ, էջ 22:

2.— Ներսէս եպս. Մարգարուոյ, մասնակցած է Դուինի ժողովին, Ներսէս Բ. կաթողիկոսի օրով (554).— Գործակցած է Յովհաննէս Բ. կաթողիկոսին (557).— Գ. Թղթ թոց, էջ 73, 78: Աղդամ. էջ 549, 559:

3.— Յովհաննէս եպս. Մարգարուոյ, մասնակցած է Դուինի ժողովին, գումարուած Ներսէս Գ. կաթողիկոսի օրով (645).— Աղդամ. էջ 712:

4.— Սոլոմոն եպս. Մարգարուոյ, մասնակցած է Մանապիկերտի ժողովին.— Աղդամ. էջ 839:

Դ.— Հարքայ եպիսկոպոսներ.— Մամուչէ Ա., Ուխտանէս Ա., Կոնդակ Ա.:

1.— Տեառնատուր եպս. Հարքայ, մասնակցած է Դուինի ժողովին (506).— Գիրք Թղթոց, էջ 41:

2.— Պարգեւ եպս. Հարքայ, գործակից Ներսէս Բ. կաթողիկոսին.— Գ. Թղթոց, էջ 73:

3.— Ներսէս եպս. Հարքայ, մասնակցած է Ներսէս Գ. կաթողիկոսի ժուկինի ժողովին.— Աղդամ. էջ 712:

4.— Աղդամ եպս. Հարքայ, մասնակցած է Մանապիկերտի ժողովին.— Գ. Թղթոց, էջ 223:

5.— Մահակ եպս. Հարքայ, ներկայ եղած է Պարտակի ժողովին (768).— Հանդ. Ամսօրեալ, 1905, էջ 367:

Ե.— Բզնունեաց եպիսկոպոսներ.— Մամուչէ Բ., Կոնդակ Ժէ:

1.— Սոլոմակ եպս. Բզնունեաց, մասնակցած է Արտաշատի ժողովին.— Եղիշէ, էջ 22: Փարպեցի, էջ 134:

2.— Արքահամ եպս. Բզնունեաց, ինուտովանող, ճենագրուած է չ. 465ին.— Փարպեցի, էջ 343:

3.— Մամուչէ եպս. Բզնունեաց, գործակից Բարպէն կաթողիկոսի.— Գ. Թղթոց, էջ 41:

4.— Յովհան եպս. Բզնունեաց, մասնակցած է Դուինի ժողովին, Ներսէս Գ. իշխանակի կաթողիկոսի օրով.— Աղդամ. էջ 712:

5.— Եղիշա եպս. Բզնունեաց, որ ապա եղաւ կաթողիկոս (703).— Ասողիկ, Պետրորուրգ, էջ 102:

6.— Թէոդորոս եպս. Բզնունեաց, մասնակցած է Մանապիկերտի ժողովին.— Գ. Թղթոց, էջ 223:

7.— Գնունեաց եպիսկոպոսներ.— Մամուչէ Ի., Ուխտանէս Ժէ, Կոնդակ Ժէ:

- 1.— Գօղոս եպս. Գնունեաց, գործակցած է Բարդին կաթողիկոսին.— Գ. Թղթոց, Էջ 42:
- 2.— Թէոդորոս եպս. Գնունեաց, մասնակցած է Դուինի ժողովին, Ներսէս Գ. կաթողիկոսի ժամանակ.— Ժուզակ Զեռ. Երուսաղէմի, Բ. Հատոր, Էջ 77: Շողակաթ, Վաղարշապատ, Էջ 174: Ուրիշ ձեռադրի մը մէջ Գնունեաց այս եպիսկոպոսին անունը կարդացուեր է Թադէոս— Ազգպ. Էջ 712:
- 3.— Յովհաննէս եպս. Գնունեաց, մասնակցած է Մանագկերտի ժողովին.— Ազգպ. Էջ 839:
- 4.— Ապահովնեաց եպիսկոպոսներ— Սամուէլ ԺԶ, Ուխտանէս ԺԶ, Կոնդակ Թ.:
- 1.— Երեմիա եպս. Ապահովնեաց, մասնակցած է Արտաշատի ժողովին.— Եղիչէ; Էջ 22: Փարպէցի, Էջ 134:
- 2.— Յովհան եպս. Ապահովնեաց, գործակցած է Ներսէս Բ. կաթողիկոսին.— Գ. Թղթոց, Էջ 73:
- 3.— Քրիստափոր եպս. Ապահովնեաց, մին է Արքահամ կաթողիկոսին ուղղուած միարանական ձեռնարկը ստորագրողներէն (607) և Հետագային անոր գործակիցներէն (Գ. Թղթոց, Էջ 151, 196: Կաղանկատուացի, Բ., իբթ): Աւելի եաքը կարճ շրջան մըն ալ պաշտօնավարած է իրրեւ կաթողիկոս (628-630).— Ազգպ. Էջ 677:
- 4.— Երեմիա եպս. Ապահովնեաց, մաս-
- նակցած է Մանագկերտի ժողովին.— Ազգպ. Էջ 839:
- 5.— Խոսխոռունեաց եպիսկոպոսներ— Սամուէլ ԺԲ, Ուխտանէս ԺԲ, Կոնդակ ԺԲ:
- 1.— Աղան եպս. Խոսխոռունեաց, գործակցած է Բարդին կաթողիկոսին.— Գ. Թղթոց, Էջ 41:
- 2.— Մաշտոց եպս: Խոսխոռունեաց, գործակցած է Ներսէս Բ. և Յովհաննէս Գարեգին կաթողիկոսներուն, Զ, դարու կիսուն.— Գ. Թղթոց, Էջ 70, 73, 81:
- 3.— Մովսէս եպս. Խոսխոռունեաց, մին է Արքահամ կաթողիկոսին ուղղուած ձեռնարկը ստորագրողներէն (607) և անոր Հետագայ գործակիցներէն.— Գ. Թղթոց, Էջ 151, 196: Կաղանկատուացի, Բ. իբթ:
- 4.— Գրիգոր Լպս. Խոսխոռունեաց, մասնակցած է Դուինի ժողովին, Ներսէս Գ. կաթողիկոսի օրով.— Ազգպ. Էջ 712:
- 5.— Սիմէն եպս. Խոսխոռունեաց, գործակից Եղիա կաթողիկոսի, Լ, դարու բակիզըր.— Կաղանկատուացի, Գ. ը.:
- 6.— Նարկիսոս եպս. Խոսխոռունեաց, մասնակցած է Մանագկերտի ժողովին.— Ազգպ. Էջ 839:
- 7.— Դաւիթ եպս. Խոսխոռունեաց, յիշած է 958 թուին, Անանիա Մոկացի կաթողիկոսի օրով.— Արարատ, 1897, Էջ 142:
- Հոյ կը վերջանան Տուրութերան նահանցին պատկանող եպիսկոպոսութիւնները:

(Ծար. 1)

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ

## ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ԴԱՐԵՐՈՒ ՄԵԶԵՆ

1867-ի Ապրիլին, Հայ երուսաղէմը՝ ընդուանելով Անգլիոյ Վիքթորիա թագուհիի մէկ խնդրանքին՝ Եթովպիոյ մէջ վար գործած Անգլիացիներու ազատ արձակման առնչութեամբ, Եթովպիոյ Թէստորոս Թագաորին մօտ բարեհօս կը զրկէ պատուիրակութիւնը, գլխաւորութեամբ Խաչատէ հպա. Բարերդցիի: Առաքելութիւնը երկու տարիներ Եթովպիոյ մէջ չարչարուելէ վերջ, 1869-ին կը վերազանայ Աթոռ: Վիքթորիա Թագուհին մէծապէս կը զնահատէ Զայոց այդ անճնուկիրութիւնն ու մարդասիրական ոգին, Խայրի Պատրիարքին կը զրկէ իր ամուսնոյն՝ Ելպրը իշխանին և զահաժառանգ Խոռորդ իշխանին (Հետազային խոռորդ ի.) մէծապէս նկարները՝ ուղղուած նորին Ամենապատութիւն Պատրիարքին Զայոց, յերրուաղէմ, 10 Դեկտեմբեր 1869 թուակիր նամակոյ, որմէ Կ'արտագրենք Հետեւեայ տողերը:

«Նորին Վեհափառութեան Երուսաղէմի հիպատոսը զանց ըըրա իմացնել մեզ Հայուէշխատան զնացող եպիսկոպոսին երկար միջոց Հոն մնալէն յետոյ կրկին ողջամբ Երուսաղէմ դառնալը, զոր Զեր Ամենապատութիւնը դրկած էր՝ Հոն գերութեան մէջ եղող անդիշացի Հայտակաց ազատութեան Համար միջնորդելու:

«Սոյն լուրը մեծ ուրախութեամբ ստացաւ նորին Վեհափառութիւնը, եւ Հրամանը ինձ որ իմացնեմ Զեր Ամենապատութեան, որ ցանկալով Թագուհին յայտնել թէ ո՞քքան մեծ արժէք տուած է այս սիրելի օգնութեանը զոր Զեր Տէրութիւնը փութաց չնորհել Հայպէշխատանի մէջ եղող իր ծառաներուն միիթարութեան Համար, ուստի Հրամայեց ինձ նորին Վեհափառութիւնը որ իր իշխան ամուսնոյն եւ Կալէսի իշխանին կենդանակիր պատկերները սոյն նամակին Հետ Զեզի ուղարկեմ»:

Աւելյնենք որ Թագուհին ճահապարհածախսի անունով կը զրկէ նաեւ Հազար ոսկի:

Ս. Յարութեան Տաճարի նորոգութիւնը յերլացած էր, 1869 Ապրիլ 25-ի գիշերը կրակի կը տրուին Եթովպիոյ Ս. Մննդան Այրին հարագոյներն ու պատկերները: Լատինք Հայոց եւ Յունաց կ'արգիլեն նոր պատկերի, մարագոյրի ու կանթեղներու գետեղումը: Լատինք տեղի կու տան Կառավարչի Հրամանին առջեւ, բայց եօնի օր վերջ կաներեւութեան Հայոց Եթեր եւ Յունաց մէկ պատկերներու, եւ կրկին Կ'արգիլեն նորերու զետեղումը: Այս անդամ տեղի կու տան Սուլբանին Հրամանին առջեւ միայն, կոթներով Երուսաղէմի Փրանսական Հիւպատոսի հաւատութիւնը: Լատիններու այս անոպայ քալլը պատճառ կ'ըլլայ որ Ս. Յակոբայ Միարանութիւնը չնորհապրէ զիրենք, Քիոյլատրէ որ 'այնուհետեւ շարունակեն պատարացել (տարին մէկ անում)՝ Ս. Յակոբայ Տաճարին եւ Ս. Փրկչայ վանքին մէջ:

1869-ին մէկը միւսին ետեւէն Երուսաղէմի կու դան եւ Կ'արգիլեն Ս. Յակոբայ Աթոռը՝ Աւստրո-Հունգարիոյ Կայորը՝ Ֆրանսուա ֆողէֆ, Գերմանիոյ գահաժառանդ իշխանը՝ Ֆրետերի Վիլհելմ (Հետազային Կայոր Վիլհելմ Բ. եւ Հրադիկը՝ Առաջին Ալխարհամարին), Խալանի Վիքթոր Էմմանուէլ Բ. Թագաւորին տղան Ամենի, որ Հետազային եղան Մանիուր Թագաւորը կարճ ատեն մը (Տ. Ս. Է. Էջ 1169): Այս առթիւ աելցնենք որ առէկ առաջ, Կիլիկիոյ Հայ վեհապատճեն Հեթում, Լեւոն Դ. եւ Լեւոն Ե. էն զան Ս. Յակոբայ Աթոռը այցելած են՝ Պարսկա աստանի Մեծմանիուր շահին գահաժառանդը՝ Նասրէտին Միրզա (1842), Բորսիոյ Թագաւորութիւնը կ'արայրը՝ իշխան Ալպեր (1842), Աւստրո-Հունգարիոյ Կայունը եղայրը՝ Ֆրետերինան Մարքիմիլիան (1855), Աւստրո-Հունգարիոյ Կայորը՝ Ֆրանսուա ֆողէֆ եւ Պելիքանը գահաժառանդ իշխանը (1853) եւ «Հայոց Հայոց Հոյակապ Պատրիարքարանին՝ զարմանքով մը կը հար-

ցընեն թէ որո՞ւն ծախքով շինուած է այն, եւ երբ կը տեղեկանան թէ ազգային նպաստով շինուած է, կը հինանան Հայ ալդիք բարեպաշտութեան եւ Պատրիարքին մեծագործութեան վրայը կ'ըսէ մեր պատմագիրը (Տ. Ս. էջ՝ 1089): Նոյնպէս կ'այցելեն՝ Ռուսիոյ Աղեքսանդր Բ. Ցարին եղայրը՝ Մեծ Դուքը Կոստանդին (1859), Վեհթորիա Թագուհին տղան՝ Իշխան Շամփորի Դուքը (1861) եւ Ֆրանչուա ֆողէֆ Կայսեր եղբօրդին՝ Մոռենայի Դուքը՝ 1864-ին:

Երբ կը շընէնք Հայ Երուսաղէմի պատմութեան էջները, չենք կրնար անահետ առնել Մեծ Արաքի, մերթ՝ Կարկուքի դատ անունով ծանօթ մեծածախս դատավարութիւնը, որ տեսեց աւելիք քան 4 ատրիներ (1883-1887), քամեց Հայ Երուսաղէմի գանձը եւ Հազարաւոր էջներ գրաւեց ցյուզեալ Հայ լրագրութենէն: Կարկուք անունով անուպայ վաշիսուու մը, նորուաղէմ քաղաքի կեդրուական մասին մէջ, մեծ պապայ խոսուացող վանքապատկան 80,000 քառակուսի հողի դէմ դատ կը բանայ 1883-ին, ատրիներով որոճալէ վերջ: Կողմերը կը ծախսեն Հարկիւ Հազարներ, Միարանութիւնը՝ իր իրաւունքը պաշտպանելու, իսկ Կարկուք՝ կորպէլու համար: Հայք ատեն ատեն կ'ունենան 4-5 պաշտպան փաստաբաններ, փրկելու համար իրենց վտանգուած իրաւունքը: Երուսաղէմի դատավարութեռուն աշառութիւնը դատը կը քէ կը տանի Պոլիս, Առվլանին ոտքը: Առվլանը, յետ քննութեան, 1887-ին կը յայտարաբէ Կարկուքի փաստաթուղթերը անվաեր եւ Հայոց իրաւունքը՝ անվերացնելի:

1889 Մայիս 20-ին Երուսաղէմ կը հասնի Եսայի Պատրիարքի յաջորդ Յարութիւն Պատրիարք Վեհապետեան, ընտրութենէն 2½ տարիներ վերջ, իր հետ ունենալով Պետութեան՝ Հայ Երուսաղէմի Հաշումը գանձած տուրքերէն 20,000 ոսկիի մօտ գումար: Վեհապետեան Պատրիարք կը հետամոր չնշնէլ պարտքերը եւ ատեղել Հասութաբեր կալուածները: Պարտքերու հաշումը եղած պետական գանձումները վերջ կ'ընեն յուսախարք: Գանձումներուն անձամբ հետեւելու համար 1893-ին կ'անցնի Պոլիս եւ կը վերա-

դառնայ Աթոռ, առանց շօշափելի յաջողութեան:

Հայ Երուսաղէմի պարտքերու հարցը եւ եղեւմական Հաշուեցոյցներու կնճիռը կը վրդովէ Ս. Յակոբայ Միարանութեան խառապութիւններու: Հայ Պոլսոյ յաջորդական քննիչ պատուիրակութիւնները կը դատապարտեն Հաշուեխոյ եղեւմակից տեսուչ Մաքուսեան Նետոնդ Վարդապահութու Մերունազարդ Վեհապետեան Պատրիարք շնորհազորդ կ'ընէ Մաքուսեան Նետոնդ Վարդապետը եւ կը ճամբէր Պոլիս՝ Հաշուետուութեան համար: Իրերայալորդ գէպքեր (Օսմանեան Սահմանադրութեան հռչակումը, Օրմանեան Պատրիարքի հրաժարումը, Խմբիրլեան Պատրիարքի Կաթողիկոսացումը, Պոլսոյ ապարդիւ միջամտութիւնն ու անվճռակամ գործելակերպը) կը հեռացնեն տագնապին լուս ծումք:

Միջանկեալ՝ 1898 Հոկտ. 17-ին, Պոլսոյ ճամբով նըուսալէմ կը հասնէն Գերեմանիոյ Վիլէմ կայսրը եւ կայսրութիւն: Միւս Պատրիարքարաններէն առաջ կ'այցելեն Ս. Յակոբայ վանքը եւ կը հերասիրուին Պատրիարքարանի փասուածեղ արքայական սրաչն մէջ:

1910-ին Պոլսոյ Երգակ պատուիրակութեան օրերուն, պետութեան նախաձեռնութեամբ Հայ Միջնէն ներս կը վերահսաստուի խաղաղութիւնը եւ Վեհապետեան Պատրիարք 1910-ի աշնան կը փակէ իր աշքերը խաղաղութեան մէջ, իր ետին թողլով մեծ ձեռնարկներու կարգին անլոյն հարցերու շարուց մը:

Դանիէլ Եպս. Յակոբեանի տեղապահութեան շրջանին (1910-1913) Հայ Երուսաղէմի կունենայ Համեմատական խաղաղութիւն, բայց Պոլսոյ կերպ: Վարչութիւնը 1914-ի սկիզբները կը ստիպուի Երուսաղէմ վրկել Օրմանեան-Թէքէսան պատուիրակութիւնը՝ լուծելու համար Երուսաղէմի իրնդիրը: Պատուիրակութեան արմտական միջացառումներու պաղաքերումէն առաջ կը սկսին Առաջին Եղենին արիւնաթոր նախաքայլերը: Երուսաղէմ կը մէկտեղուի տաճկահայ կերպականներութեան մնացորդացը,

գլխաւորութեամբ կիլիկիոյ Սահակ Բ. Կաթողիկոսի եւ թրքական դաւով Սահակ Բ. կը հոչակուի ժիրքահայոց Գատրիարք-Կաթողիկոս Նշանակուած արիւնարրութուրք կառավարութենէն, Պատրիարք-Կաթողիկոսութիւնը կը դադրի 1918-ին թրքական պայմանութեամբ անձնատուութեամբ: Սահակ Բ. կանցնի պատագրուած կիլիկիոս, իսկ Օրմանեան Պատրիարք՝ գրաւեալ Պոլիս:

Հայ Երուսաղէմի անզիմական դրաման ուժերու թոյլառութեամբ, կը վերակադարձեակապուի եւ 1921-ին Ս. Յակոբայ Աթոռին զահակալ կ'ընտրուի Եղիշէ Արդ. Դուռեան եւ Տեսանեղոր բազմադարեան Աթոռին համար կը սկսի նոր գարագուես մը: Հայ Հոգեւորականութեան այս մաքրակրօն, բուսամիտ եւ պատակառի ներկայացուցիչ, իր ատինքնոց անձնաւորութեամբ եւ վայելլած եղական ժողովրդականութեամբ, շտուգ վեարդի կը դնէ իր տունը, եւ կը բանայ պատաւարեք էջ մը՝ Հայ Երուսաղէմի համար:

Կրթասէր Դուռեանի առաջին գործը կ'ըշցայ լայն բանալ Ժառանգաւորաց-Ընծայարանի գոները: Դուրեանի հրաւերգով Երուսաղէմ կու զայ Արմաշական Բարգէն նպակաւիկ կիլիկիեան (Հետապային Աթոռակից Կաթողիկոս Տանն կիլիկիոյ): 1925-ին, Կիլիկիէսէրեան Սրբ. կո նուիրուի Հայ Երուսաղէմի վերելքին, իր գասահօս՝ Ժառանգաւորաց-Ընծայարանի, խմբադապետ՝ «Միոնի» եւ աջակից Դուռեանի:

1927-ի երկրաշասուր զգալի վիսաներ կը հասցնէ Ս. Յակոբան Տաճարին, Ս. Յակոբայ վանքին առ այլ հայապատկան շէնքերուն: Կո նորոգուի Ս. Յակոբայ վանքը եւ կը բարելիքարդաւ, կը վերացնուի պազային նախակրթարանն ու մանկապարտէզը՝ Թարգմանչացը եւ կը ճախացուի Պատրիարքարանը:

Կը կազմուին կիլիկիեան եւ Մելքոնեան գասարանները, որնք կը մանեն Դուռեանի բարձր օրինակու ու ոսկեբերան շռանչավ, եւ կիլիկիեանի բազմադարք տաշանդուով, միաժամանակ կը վայելեն հեղանամբոյր ծշանեանի զեկավարութիւնը:

1928-ին Ընծայարանի նոր լրջանը կ'ունենայ իր անդրանիկ հունձքը՝ լրոս արեղաներ, որոնցմէ 2 խոստմալիցներ, Տիրան Արդ. Ներսոյեան եւ Նորայր Արդ. Պօղարեան կը զրկուին Եւրոպա, ի խնդիր բարձր ուսման եւ պատրաստուելու համար Ընծայարանի դասախոսի կարեւոր պաշտօնին:

Դուրեանի օրով, 1929-ին, կը կառուցուի կիլիկիեան Մատենադարանը, մեծ բարերար Գալուստ կիլիկիեանի իշխանական նույրաստութեամբը, ուր կ'ամփոփուին վանքին հին ու նոր գրքերը եւ որոնք նոր զնուաներով շուտով կը հասնին 50,000-ի: Կիլիկիեան Մատենադարանը Հարուստ է հայադիտական աղբիւներով, հայ եւ օտար լեզուներով, մանաւանդ թերթերու եւ պարբերաթերթերու հաւաքածոներով:

1929 Հոկտ. 26-ին, Թարգմանչաց տօնին, մեծ շուրջով կը տօնուի սրբակրօն Հոգեւորական եւ անվիճելի բարձր մտաւորական Դուռեանի քահանայութեան յիսնամեեակը: Յիսնամեեակի հասոյթը կը յատկացուի յիշատակի կոթողի մը՝ Դուռեանաշչէնի կը ծառուցման, որուն հասոյթով հետզգեսէ կը ծաւալի Դուռեան Մատենաշարը:

Դուրեան, ընդպատճելով տնաւեր, բունազուրկ կիլիկիեան Աթոռի Գահակալ Սահակ Բ. Կաթողիկոսի խնդրանքին, առժամապէս կիլիկիեան Աթոռուն կը փոխանցէ Երուսաղէմապատկան Գէյրութի, Դամակոսի եւ Լաթաշիոյ թեմերը, իրենց վանքապատկան եկեղեցի ու կայուածներով:

Հայ Երուսաղէմի պայծառ երկնակամարը 1930-ին յանկարծ կը մթազնի շողարձակ աստղի մը շիշումով՝ Դուռեանի անակնակալ վախճանումով: Կորուստը մեծ էր եւ սուդը ծանը: Բայց 1931-ին Դուռեանի կը յաշորդէ Օրմանեանի եւ Դուռեանի Արմաշի արժանաւորագոյն սաներէն Թորգում Արդ. Գուշակեան, որ շուտով անզպալի կը զարձնէ Դուռեանի պակասը՝ իր հմտութեամբ, բարձր հեղինակութեամբ, անսակարէ նուկըրումով եւ օրինակելի ջանասիրութեամբ:

1930-ին Ընծայարանը կ'ունենայ իր 2-րդ հունձքը, կիլիկիեան 8 սաներ, որոնցմէ Հայկագուն, Սիոն, եւ Շաւարչ Արեգաներ

շատ չանցած կր գառնան արժանաւոր իշխանները հայ եկեղեցւոյ:

1932-ին Ընծայարանը կ'ունենայ Մելքոնեան 7 սաներ, որոնցմէ եղիչէ Արք. Տէրտիքեան եւ Շնորհք Արք. Գողուստեան այսօր գահականներն են Երուսաղէմի եւ Պոլսոյ Աթոռներուն:

1932-ին Մեծ Արտին վրայ կը ժինուի, Օնիկ Զէթինեանի բարերարութեամբ՝ Զէթինեանաշչնոր, բարձրացնելով Մեծ Արտին արդէքն ու հասութարեր կալուածներու մուտքի զումարը:

Թորգոմ Պատր. Հայ Երուսաղէմի եկեւմուտքը (պիտանէն) հաւասարակշռելու եւ զայն ապահով հմտերու վրայ դնելու վճռակամութիւնով, Աթոռ կը հրաւիքի նախկին Օսմանեան Նախարար Ասկան Պէջ Մարտիկեանը: Մարտիկեան Պէջ կը զննէ, կ'ուսումնասիրէ ելքի-մուտքի աղբիւները, կը պատրաստէ ուղեցոյց-յատակագիծ մը եկեւմուտքը հաւասարակշռելու եւ մուտքերը ամեցնելու համար, եւ վանքին անտեսական փյանցը կը գտանայ խիստ քաջալերական:

1936-ին՝ Յուրգայի Ցաղթական Արքիւծը, Եթովպիոյ Կայսր Հայոց Ակյասին, Եւրոպայի Խիզըր արթնցնելու իր ճամբռուն վրայ, 2-րդ անգամ կ'այցելէ Ս. Ցակորայ Աթոռը և կը ինձրէ Թորգոմ Պատրիարքի օրհնութիւնը, ծովնի գալով: Թորգոմ Պատրիարք, իր օրհնութիւնը տալէ վերջ եւ դուռապիկելու համար վշտատը Վեհապետը, Կ'րսէ. «Վեհափառ Արքայի, իմ ազգանունն Գուշակեանէ. կը գուշակեմ որ Դուռք պիտի վերստանաք Զեր գահը, Տէրք պիտի պատսպանէ Զեր եւ Զեր ձեռքով իսակաղողին պիտի տայ Եթովպիոյ Զեր ժողովուրդին: Տիրող ապաւինեցք ևս Տէրք ըլլայ Զեր պաշտպանը»: Այս գեղեցիկ գրուադր մնի Հազրդեց Թորգոմ Պատրիարքի կատաղնակիրը եւ ներկայիս անոր յաջորդներէն Տ. Եղիչէ Արք. Տէրտիքեան: Կ'րուէք թէ Կայսրը 1941-ին իր գահը վերստանալէ եւ իր ժողովուրդը Փաշխալուծէն ապաստքելէ վերջ, կը յիշէ Թորգոմ Պատրիարքի կուշակութիւնը: Եւ արդեօք այս էք պատճառը կայսերական այն բացուու բարեացակամութեան՝ որուն բարիքները կը գայելէ Եթովպահայ գաղութը:

Ընծայարանի տեսուչ եւ վաստակաւոր ուսուցիչ Մեսրոպ Նշանեանի Պատրիարքութիւնը կը զուշագիրպի (1939-1944) Երկրորդ Աշխարհամարտի ամուլ տարիներուն եւ արար եւ հրեայ կնճիռի ալեկնծութեան: Իսկ կիրեղ Պատրիարք Խորայէլեան (1944-1948) միշտ կը մնայ կաշկանդուած արար եւ հրեայ կորիներու ստեղծած դժուարութիւններով եւ իր ժողովուրդը անորու նշանակչուներու արձակուած զնդակներուն դէմ պաշտպանելու ապերախտ աշխատանքով: Ի վերջոյ զոհը Կ'րլլայ այդ թունակից մթնոլորտին:

1948-ին Պաղեստինի երկիրեկումը Հայ Երուսաղէմին համար կը ստեղծէ ժողուարին պարմաններ, եւ կը քայլեցուի երկրին տրնտեսութիւնը: Հազարաւոր սապիմանայիր կապաստանին Ս. Ցակորայ Ղումաքը եւ կը մնան կարօտ անոր հոգատարութեան: Կը ցամքին վանքին եկամուռափ ակերը եւ կը կրկնապատկուին ծախքերը: Եւ այսօր, 18 տարիներէ ի վեր, Հայ Երուսաղէմի բաց պահէլու համար (ինչ որ կ'ընէ) իր կրթական հաստատութիւնները ուր հայեցի կրթութիւն կը ստանան շուրջ 1500 աշակերտներ և չփակելու համար իր սեղանատան խոհանոցը, ուրիշէ կը սնանին Միաբանութեան կարդին քանի մը հարիւր Հայ գաղթական բնանիներ, պարտաւորուած է քաշել իր զոտին եւ ապաւիմիլ բարեկեցիկ դարութերու եղայրյական օդութեան, երբ ան դարձեր էք ինքնարաւ եւ կը հասնէր իր յարածուն կարիքներուն՝ տասնց արտաքին օդութեան, ինչպէս կը միայն 1930-1950 արթները: Վստահ ենք Հայ Երուսաղէմը կրկին պիտի յառնայ ինքնարաւ եւ նուիրարերով, եթէ մի քիչ բարեկեռուին պարագաները բնականոն պայմաններու վերահաստատումով:

Կիւրեղ Պատրիարքի վախճանումէն եաք, Եղիչէ Արքեպիսկոպոսի ութամենայ սեղապահութեան (1948-1956) յաջորդող տարիներուն ներքին վրագումները Հայութեան խառաւուած կ'ըլլային, եթէ Հայ Երուսաղէմի առաջնորդող դէմքերը մի քիչ ապրած ուլլային Դուքսանի, Կիւրեղիսքեանի եւ Գուշակեանի նման հսկաներու շուշին:

Մաղթելի է որ 1956-60-ի տիսուր օրերու յիշտատակը յանձնուած ըլլայ անցեալին եւ մոռցումի նախախնամակն չնորհքին: Արովհետեւ այսօր Հայ ժողովուրդը ումի պրորազան պարտականութիւն մը, պարագ մը՝ հանդէպ իր դարաւոր իրաւունքներուն եւ այդ պարութը դարձեր է արժանապատճեան հարց. Ս. Յարութեան Տաճարէն ներս խօսիլ հաւասարէ հաւասար 500,000,000 կաթոլիկներուն եւ 200,000,000 օրթոսոքաներուն հետ: Մենք զստահ ենք որ այս անդամ չէ որ Հայը պիտի ընկըկի կամ պիտի նահանջէ. ան նման կամուրջներ շատ է տեսաբը ու անցեր, պատուով գուրս գալով պայքարէն: Հայը այս անգամուն ալ պիտի երկարէ իր եղբայրական ձեռքը Հայ Երուսաղեմի զինուորեաներուն, գտա պահելու համար Հայկական կանթեղը Ս. Փրկչի Գերեզմանին վերեւ, այն կանթեղը, որուն մէջ Հայը լցուցեցեր է իր արինը երբ հատեր է ձէթը եւ չորցեք՝ ձիթենին:

Մեր ներկայ տողերը կը փակենք Օրմանեան Պատրիարքի խորհուրդով, զայն նկատելով պատգամը՝ Հայ ժողովուրդի մեծագոյն

դաւակներէն մէկուն, որուն կոչը այս պահուս կու գայ մեղի անցեալէն ու Անդենականէն:

«Երաւաղէմի մէջ ընկերովի ստացութիւններ կը ստեղծեն 3 ծանր պարտաւորութիւններ, այսինքն ստացութեանց պահպանութիւն, իրաւոց պաշտպանութիւն և պաշտամանց Եղդապահութիւն: Երաւաղէմի Միարամութիւնը այդ պարտիւրուն համապատասխանելու համար կը սովորով անձուց տեխուրեան, մշտամրունց ազօրասացութեան, արբուց հսկողութեան, ծախուց ընդարձակութեան, պայքարներու դիմադրութեան, անհատական հանգիստի զրկման եւ ուրիշ տեսակ տեսակ գնուզութեանց, եւ մինչեւ իսկ անձը վտանգի հերթարկելու:

Ահա՝ այն կետերը, որք միսիրարական են ազգային զգացմանց համար, եւ որպէս այնշտի հսկողութիւն են միարամները, եւ որ ամեն նկատութիւն եւ գնուում, հակառակութիւն ու գժուութիւն տեղի կու տա՞ն անոնց աչքին առջեւ՝ երբ որ այդ շահերը են որ գործունելութիւն կը պահանջեն»:

(Վերջ)

ՎԱՀՐԱՄ ԿՀՕՔՃԵԱՆ.



## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

### ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

Սաղմոսավանքը կր գտնուի Արագածոտն գաւառին մէջ, Քասազ գետին եղերքը։ Այդ անունը ստացած է միաբաններուն անդադար սաղմոսերգութեամբ պարապելուն համար։

Սաղմոսավանքի Առաջնորդներէն յիշուած են Հետեւեալները։

1.— Ցովիաննես, մականուն Մունջ, 1195— Թիշտանակարանք Զեռագրաց, էջ 59։

2.— Գրիգոր Վրդ. Ականատես, շ. 1215— Թաղուած է նոյն վանքին մէջ եւ առաջնը դարձած է ուժտատեղի։ Իր շրջանին վաչէ իշխանաց իշխան եւ ամուսինը Մամախաթուն շինած են Ս. Սիոն եկեղեցին։— Սիօնէն կաթողիկոս, Զամրո, 1873, էջ 289։ Ալիշան, Այրարատ, էջ 162, 163։

Զորս ստանեակ տարիներ ետքը Վաչէի որդին Քուրդ իշխան եւ իր ամուսինը Խորշացաւ կը շինեածառու մը հանդերձ գրատունով— Այրարատ, էջ 163։ Էջմիածին, 1961, Ցունիք, էջ 44։

3.— Տիբրառ Վերակացու?, 1278ին կր ստանալ մէկ ժողովածյա, օրինակուած Մկրտիչ Քահանայի կողմէ Կարդի գիւղաքաղաքին մէջ։— Ցեղան. 2եռ. թ. 49։

4.— Ցակոր Վարդապետ, 1409-1421— Այրարատ, էջ 163։

5.— Կիրակոս Տաջ Հնուսոր, 1496— Հ. Աճառեան, Ցուցակ 2եռ. Թարթիդ, էջ 22։

6.— Սարգիս Եպիսկոպոս, 1599?-1606?— Հետապային դարձած է հիմնադիր Մինեաց Մէծ Անապատին (1608) եւ անդ վախճանաւ (1620).— Գր. Դարանազդի, Ժամանակադրութիւն, էջ 323, 448։ Առ. Դաւթիւնցի, Գուռի ԻԱ.։

7.— Մանուկ Արքեպիսկոպոս, 1632— Զամրո, էջ 289։

8.— Ցովիաննես Եպիսկոպոս, 1655+1657— Վանքը կր նորոգէ եւ կարգ ու կանոն կը հաստատէ, կր հաւաքուին քառասունէ աւելի միաբաններ։— Այրարատ, էջ 164։

9.— Ուկան Վարդապետ, 1661— Զամրո, էջ 289։ Այրարատ, էջ 164։ Աբրահամեան, Կալվածագրեր, Երեւան, 1941, էջ 20։

10.— Գարրիկ Վարդապետ, 1669ին կը նորոգէ Ս. Աստուածածնի մատուռը։— Արարատ, էջ 163, 164։

11.— Ցովիանք (Ցովսէփ) Վարդապետ 1707-1721— Այրարատ, էջ 164։ Ցովսէփեան, Հաւուց Թառ, էջ 33։

12.— Աւետիք Վարդապետ, 1736-42— Զամրո, էջ 290։ Այրարատ, էջ 164։ Կալվածագրեր, էջ 64։

Սաղմոսավանքի ղրչի մշակներէն ունինք սակաւաթիւ անուններ միայն, այսպէս։

Ա.— Գեորգ Սկեւուացի, 1267ին ժամանակ մը կեցած է Սաղմոսավանք, եւ հոն աւարտած է Տօնապատմանի մը առաջին հատորին բնդորինակութիւնը։— Այրարատ, 163։

Բ.— Աստուածատուր Կրօմալը, 1320ին օրինակած է մէկ Աւետարան։— Լ. Ս. Խոչէկեան, Ցիշտ. ԺԴ. Դարի, թ. 203։

Գ.— Մկրտիչ Եղէզեցի, Գրիչ, 1413ին օրինակած է մէկ Լուծմունիք Գր. Աստուածատանի Առ. Օրո Գրիմի, եւ իրը յիշտանակ նուիրած է իր Հոգեւոր եղօր Թովմա Մեծովիեցի Վարդապետին։— Լ. Ս. Խաչէկեան, Ցիշտ. ԺԵ. Դարի, Մասն Ա., թ. 148։

Դ.— Կարապետ Կուսակրօս Քահանայ, Գրիչ, աշակերտ եւ Հոգեւոր որդի աէր Աստուածատուր վարդապետի. 1436ին օրինակած է մէկ Մաշտոց— Ց. Աճառեան, Ցուցակ Զեռ. Թարթիդ, էջ 22։

Ե.— Ցովիաննես Արեգայ, Գրիչ, 1496ին աւարտած է օրինակութիւնը Աւետարանի մը, Սպահանի խնդրանքով։— Հ. Աճառեան, Ցուցակ Զեռ. Թարթիդ, էջ 22։

Ն. ԵՊՍ. ՑՈՎԱԿԱՆ

## ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

### ՅԱՅ ԴՊՐՈՑԸ ԵՒ ԱՐԴԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹԻՒՆԸ

Դ. ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉԸ

Մեր կեանքին մէջ չկայ մէկը աւելի՝ գովեստի ու փասարանանքի արժանացած, քան Հայ ուսուցիչը։ Միաժամանակ, նոյն այդ կեանքին մէջ չկայ մէկը աւելի՝ լքուած, աւելի՝ անտեսուած եւ աւելի՝ նուսօս վիճակի ենթարկուած՝ քան Հայ ուսուցիչը։ Տարաբանութիւն մըն է ամիկա, անասնակը եւ արամարտնութեան ո՛չ մէկ օրէնքով կամ դրութեամբ բացառը լի:

Կր յատարարներ թէ ուսումնասէր ժողովուրդ ենք. Արեւելքին մէջ շաղաքահրթութեան ջահը վեր բնող կը հոչակնք մենք զմեզ. առկայն նայեցէ՞ք Հայ գարոցները վիճակին, ուսումնատիրեցէ՞ք Հայ ուսուցչին կացութիւնն ու պայմանները, եւ պիտի համուրակի թէ վերը յատարարուածները կրնան ճիշդ եղած ըլլալ տարրեր դարերու համար։ Անոնք ո՛չ մէկ պարուղայի կը համապատասխանն վերջին հարիւր տարրիներու մէր իրականութեան։

Պոլիս թէ թիֆլիս, իդմիր թէ Սոսկուա, գաւառական քաղաքներ թէ արտասահման՝ մէկ պատիկե կը գծուի մեր մտքին առջեւ. խարիսուած տնակ մը որպէս գորոց, տարիներու կրկնանքներէն նոյնքան մըն ալ խարիսուած զպատուելիք մը՝ մանուկներուն մեր մընծառքանչը սորվեցնելու։

Եթէ այս էր պարագան նախքան Առաջին Մեծ Գատերազմը, միւս կողմէ՝ արտասահմանի կազմութեամբ միայն միջավայրն ու անձերը փոխուած են, ոգին ու աշխատելու ձևը նոյնը մնացած ըլլալով։

Ո՞վ չէ լած ամիսներով աշխատավարձ չստացած՝ ընտանիքի տէր ուսուցիչներու մասին. ո՞վ չէ տեսած ծերունազարդ մշակներ՝ որոնք իրենց կեանքի արեամուտին, մէկ օրէն միւսը՝ գաղրեցուած են աշխա-

տանքէ եւ հետեւաբար՝ զրկուած օրական հացը հայթայթելու տարրական միջոցներէ։ Այ տակաւին, ո՞վ ծանօթ չէ սիրու ու մարմին մաշեցնող այն սպասումներուն՝ որոնք ամէն տարի կանոնաւոր ճշգավահութեամբ կը կրկնուին, դպրոցական վերամուտէն առաջ, ուսուցիչը «ընդունուելու-չընդունելու» ոգեղ պայքարներու օրերուն։ Բայց մանաւանդ՝ ո՞վ չէ գիտեր նիւթական վիճակը Հայ ուսուցչին, ո՞վ չէ աեսած խեղմ հագուստներն ու տան կահ-կարասին անոր՝ որ իր ազնուական սապարէղին բերումով պէտք էր ըլլար ամենէն պատուածը, յարդերին ու նիւթապէս բարեկեցիկը։

Այս յօրուածաշարքին մնթացքին առիթը յաճախ ներկայացաւ մասնանիկու մեր դպրոցներէն ներս գոյութիւն ունեցող թերթերու եւ քննադատանի կողմերը, ու այդ պահանձներու գլխաւոր պատասխանաւուն նկատուեցան ուսուցիչներն ու անօրէնները։

Դպրոցական կեանքի բարօր ընթացքին համար անհրաժեշտ է ունենալ մասնագիտ եւ նիւթապէս լաւ վարձադրմած ուսուցիչներ։ Մասնակչս անոր համար, որ գիտութիւններու եւ այլ նիւթերու գլխապատույտ յառաջացնող գարգացման թափին մէջ՝ անկարելի կ նիւթի մը տարբերը հազիւ իւրացած ուսուցչի մը յանձնել աղոց կրթութիւնը. Իսկ լաւ վարձադրուած, որովհետեւ ընդհանրապէս ամէն սիմալ ու թերի կրնայ այս կտէին ծագում տռնել։ Երբ դաստիարակի մը նիւթական կացութիւնը պաշուղ չէ, ան չի կրնար հանդարտ մըտքով իր պաշտօնին հետեւէն ըլլալ, ուշագրութիւնը կերպուացնել իր գործին վրայ։ Հետեւարար, եթէ անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծուած աշխատանքի համար, ենթակայէն կարելի չըլլար ճշգավահութիւն, բարենդութիւն, զոհուութեան ոգի՝ եւ նման

դեղեցիկ յատկութիւններ ակնկալել։ Արդեօք նախապայման չէ՞ յիշեալ առաքինութիւնները առաջին հերթին դպրոցին վարիչներին յուսակ...։ Խնչ իրաւունքով մարդոցմէ կը պահանջենք բաներ՝ զորս անոնց չենք տուած եւ կամ զորս մենք չունինք...։

Հայ դպրոցներուն ցափի մէկ երեսը այն է, որ Հին օրերէն ի վեր ուսուցչութիւնը նկատուած է ազգային գործա մը, հետեւարար ուսուցչին ալ ազգային գործիշա մը. այսինքն անձ մը՝ որ պէտք է տիր եւ գիշեր տքնի, չարչարուի ու փոխարէն գրեթէ ուշինչ ստանայ, եւ կամ, ստանալու պարագային՝ այդ ուշինչը ընդունի որպէս երեսին նետուած ողորմութիւն...։ Այս ցաւերք եւ այս ժամանութիւնները երեւակայութեան արդիւնք չեն, եւ կամ միայն վէպերու կամ պատմուածքներու էջերէն չեն գար. ով որ պարած է Հայ դպրոցներու ուսուցչի կեանքը, ով որ սիկուուած ափ է առեր Հոգարածուներու կամ թաղականներու խանութիւններն ու տունները, ով որ ամրող օր մը (եւ օքի՞ր) գասաւանելիէ եւ չարչարուելիէ ետք դրանին մէջ զաւեկան մը չէ ունեցած հայի կտորով մը կը քաղցը խարելու, ով որ դիշերներ է լրացուցած անզործ մնալու մղաւանչին հալածական, ան միայն կըրնայ գիտալ թէ վերը յիշուածները որքա՞ն խեղճ ու տէկար մէկ պատկերը միայն կը ներկայացնեն իրականութեան։ Զայն բարձրացնել, հակառակը պոռալ եւ այս ու այն վկայութեան կանչել՝ կը նշանակէ պարզապէս սիսալին գոյութիւնը լընդունիլ, չամոզուիլ գործադրուող սիստեմի անարդարութեան եւ շարունակել նոյն ընթացքը։ Ո՞չ ոք կը շահէ նման կամակորութենէ մը, բայց կը միասէ Հայ մանուկը, կը վտանգուի Հայ դպրոցին ապագան եւ արտասահմանի մեր կեանքին տեւողութիւնը մեծապէս կը կըրնատուի։

Երէ այսքան երկար կը գրենք ուսուցիչներու նիւթական վիճակին մասին, մեր նրապատակը չէ ամէն բան դրամի եւ առեւտուրի վերածել՝ գաստիարակական սրբազն գործին մէջ եւ մտցներով չուկայի հաշիմները։ Ընդհակառակը, կը խորհնեք որ ուսուցիչներու վարմարտութեան հարցը միանդամընդիշա լուծելով՝ զանոնք վերջնականապէս ապատած կ'ըլլանք բազմաթիւ

մտահոգութիւններէ եւ իրաւունքը կ'ունենանք անոնցմէ ակնկալելու պարաւանակաչ աշխատանք եւ խղճամիտ վերաբերմունք։

Այս պատճառաւ ալ անհրաժեշտ է գտնել յարմարագոյն եւ ամենէն արդար գորութիւն մը ուսուցիչներու աշխատանքը զնահատելու եւ ըստ այն վարձատրելու։ Պայման է որ պարբերական բայց կանոնաւոր յաեւլումներու սիստեմ մը ստեղծուի, որպէսզի ուսուցիչներ շարաթը անգամ մը տնօրինին գուուը ափ յանձնեն յաւելումներ խնդրելու։ Տնկարին, ժամանակն է որ սկսինք նորհիլ հանգստեան թոշակի մասին, որպէսզի առ նուազն այդ ծեւով յարդած ըլլանք խնդրոյ առաջկայ գաստիարակի մը տարիներու նույրում։

Խնչո՞ւ Հայ վարժարաններ ուսուցչի տագնապէ կը տառապին։ Ամենէն առաջ այն զամանակով՝ որ կտոր մը միզու եւ քանի մը թիւ ալ թուարանութիւն գիտողողը կը նախշուրէ համեստ պաշտօնեայ ըլլալ բայց կամնաւորաքար մասական ստանալ ու հետզհատէ բարձրանալ, քան թէ Հայ ուսուցչի ըլլալով ինքինք կամաւոր կերպով ուրիշներու քահանոյքին ու գութիւն յանձնել։ Այժմ մեր դպրոցները նիւթական միջոցներու գժուարտութիւն չունին գրեթէ։ Հետեւարար բոլորովին անարդարանալի կը գառնայ ուսուցիչներու աշխատապարձններուն գայթակեցուցիչ կերպով ցած մակարդակի վրայ ըլլալ։

Այս բոլորը անհանգատացնող իրողութիւններ են, զորս պահելը սակայն անպարկեշտ է եւ ոչ-մայել Հայում։

Մինչեւ այն ատեն որ ուսուցիչներու նիւթական պարմանները չբարելաւուին, մինչեւ այն ատեն որ մեր կըրական մշակները ապահովութիւնը չունենան թէ աշխատանքի ու նույրումի քառասում կամ աւելի տարիներ ետք գէթ պիտի կարենան համեստ բայց առանց մտահոգութեան կեանք մը ապրի, մեր դպրոցներու պիտի մնան նոյն վիճակին մէջ՝ ոքքան ալ մանկավարժական արդի ընկրուունքները ներածութիւնը ու արուեստական պատուաստումով փակցուին Հայ դպրոցներու պատերուն։ Մանկավարժական մեծապոյն սկզբանները՝ յարդելն է մարդուն արժանապատութիւնը։ Երբ մեր դպրոցներուն մէջ ուսուցիչը ամէն բան է բացի ար-

ժանապատութիւն եւ անհատականութիւն ունեցող անձէ մը, ինչպէ՞ս կարելի կ'ըլլայ յուսու որ ան սիրով եւ նուիրումով աշխատի եւ մանաւանդ չփորձէ ամենագոյզն բողոք մը ներկայացնել։ Ո՞չ մէկ մանկավարժական կանոն կրնայ իր պատուղը տալ նման միջամյայրեք ներ։ Հոն ուր բացակայ է ոդին, հոն ուր չկայ պատրաստակամութիւնն եւ աշխատելու յարմար մթնոլորտ, հոն ստեղծագործ ու շինարար աշխատանք դոյլութիւն չունենար։

Այդ ոգին եւ պատրաստակամութիւնը ոչ մէկ կապ ունին «ազգային» պարտականութիւններու եւ գուղողութիւններու հետ։ Ուսուցչութիւնը ամենէն պատասխանառու, ամենէն լուրջ եւ միաժամանակ ամենէն նըւկրական եւ զին արուեստն է։ Անձ մը որ չունի գիտակցութիւնը իր սապարէզի լրբաժնեան, այն որ ներծին ընդունակութիւնը չունի արդիշնելու, եւ զիրջապէս այն ուրու սրտէն ներս կը բացակայի ոդին, ներքին sense-ը, անհիկա չի՝ կրնար տիպար դաստիարակ մը ըլլայ, ինչ ազգի կամ իրմարակառնեան այ պատկանի։

Արտասահմանի մէջ ճիշտ է որ Հայ ուսուցիչը այլապէս նուիրական պարտականութիւնը ունի իրեն յանձնուած փոքրիկ ները Հայ մեծնելու սակայի այս պարտականութիւնն առաջ կայ անպայմանորէն ուսուցչի պարտաւորութիւնը, որ նոյնն է իրեն ու Յոյնին, Արարի ու Անգիլացիին համար։ Այդ՝ դաստիարակի իր պարտաւորութիւնն է։ Միայն ուսումը, միամբ մասնագիտութիւնը անբաւարար են անձ մը ուսուցչական սապարէզի թեկնածու դարձնելու։ Յաճախ մասնագիտական վկայականներն ու տիպազունները պարզապէս միջոց են չարչահութիւններու մասներու եւ ուսուցչութիւնը առևտուրի վերածելու։ Երբ կը սենք թէ ուսուցչիներ անպայման կերպով պէտք է լաւ վարձատրուին, կ'ուզնք շեշտել թէ այդ գնահատումը պէտք է ըլլայ ամենէն արդար կերպով ու կարողութիւնն առանձայն, ոչ թէ արտղուններու եւ յանձնարարականներու ուժով։

Յաճախ ուսուցչական աթոռներու վրայ բազմած կարելի է աեսնել մարդիկ՝ որոնք պարզապէս տիպոսակիրներ են, իրենց վրայականներուն ետին դաստիարակի ամե-

նէն համեստ կարողութիւն մը իսկ զեր բըռնելու անկարող, իսկ նման հեղինակութիւնները մեծագումար ամսականներ կը ստանան գպրցներէն, ինչ որ կը փաստէ թէ մեր վարժարանները այժմ նիթական գրեարութիւններ գրեթէ չունին։ Տակաւին պէտք է աւելցնել թէ այսպիսի մեծատիտղոս անձեր ընդհանրապէս օտարմներ են, կանչուած՝ իրենց գիտութեան անսահման պաշարէն կառոր մըն ալ Հայ ողոց բաժին հանելու...։ Եւ այս օտարամուլութիւնը կ'ըլլայ յաճախ ի վնաս Հայ ուսուցչին՝ որուն աշխատավարձքը պէտք է մնայ համեստ, չըսելու համար խեղճ։ Որքան համբերող, որքան եռանդուն, որքան ազնիւ պէտք է եղած ըլլան մեր դաստիարակներէն շատ-շատեր, որ, հազար ու մէկ զրկանքներէ, չարաշանութիւններէ ու նուաստացումներէ ետք իսկ կրթական գործը իրենցը նկատեն, փարին անոր երբեմն տարօրինակ եռանդով ու հոնին, պատնէշին վրայ մնան երկար արիներ, մինչեւ իրենց ուժերուն սպառիլ։ Բայց մինչեւ ե՞րբ մեր դպրոցները պիտի քային ձրի գուհողութիւններուն սիրածով։

Ընդհանրապէտ կը բողոքներ թէ մեր ուսուցչիները մասնագիտներ չեն, յաճախ նոյն նիսկ հազիր։ Նախակրթաբանի շրջանաւարտն է նրանքն էւ կանգ կառնենք։ Ինչո՞ւ սակայն քայլ մըն ալ աւելի երթալով՝ չենք փորձեր գտնել պատճառները այդ տիպուր իրողութեան։ Ինչո՞ւ չենք հարցներ, օրինակ, թէ ո՞ւր են մեր ուսուցչանցները, մանկավարժական կեղոնները։ Այս բաները պերճանք չեն, այլ՝ անհրաժեշտութիւններ։ Ան ժողովուրդը որ գիտէ հարիւրաւոր դպրոցներ ու բազմաթիւ էկեղեցիներ բարձրացնել օտար ափերու վրայ մէկը միւսին ետեւէն, նոյն այդ հոյակապ ժողովուրդը շատ դիւրաւ կրնայ վերոյիշեալ կարեթները հոգալ։ Կը նշանակի որ մեզի պակած են առաջնորդներ, չենք ունեցած հետահայեց բայց գործնական զեկավարներ, մեր ազգային կեանքը կազմակերպուներ, որոնք կարենայի ծրագրել անհետամգելի այս աշխատանքները։

Իսկ ի՞նչ է մասնագիտ Հայ ուսուցիչներու վիճակը։

Գրեթէ նոյնը ինչ որ է համեստ Հայ

դաստիարակին կացութիւնը։ Ու ասիկա պարզ օտարամոլութեան արդիւնք չէ, այլ՝ հետեւանք մեր ուղեղներուն մէջ քարացած մայնութիւններու, ըստ որոնց Հայ ուսուցիչ մը («վարժապետ» մը) պէտք է նիւթապէս անսպահով ըլլայ, ուրախ որ պէտք չէ ունենայ։ Եւ իրապէս, որքան տարորինսակ կը բոփ մէզի եւ որքան կը շնչուինք՝ երբ սեփական ինքնաշարժ ունեցող Հայ ուսուցիչ մը կը հանդիպինք, եւ կամ երբ կը լսնեք թէ Հայ դաստիարակ մը կրնա՞յ շարթավերջին իր ընտանիքին հետ պառունակութեան երթալ դէպի ծովափ կամ լեռներ . . . :

Դպրոցները վարող վերին մարդիները միշտ ալ պատճառարանութիւն մը ունին իրենց թեւին տակ՝ Հայ համալսարանաւարտ ուսուցչի մը աշխատավարձքը ցած մակարդակի մը վրայ պահելու։ Իրենց չկամութեան մէջ երբեմն այնքան յառաջ կ'երթան, որ չեն վարանիր, օրինակ, տարիներու փորձառութիւն ունեցող եւ մանկավարժութեան մէջ մասնագիտացած ուսուցիչներու տարվեցըննի Հայ լեզուն գառաւանեղելու եղանակները . . .։ Իսկ առոնք յաճախ մարդիկ են, սրոնք իրենց անոնք պիտի գեռարանան հայերէնով արձանագրելու։ Նման մարդիներ, ինայողութեան անունով յաճախ կը հեռացնեն մասնագիտ կամ խզամժիս ուսուցիչներ, փոխարէնը նուազ ամսականով

խեղճ գոյսութիւններ մտցնելու համար գրպրոցներէ ներս ։

Ու այսպէս, յաւիտենական շրջանակի մը մէջ կը դառնայ մեր կրթական կեանքը առանց որեւէ փոփոխութեան, հին եւ բրածոյ դարձած մայնութիւններով, անիմաստ պայքարներով եւ մարդկային ամենէն տարրական իրաւունքներու կամ պահանջներու ուսնակոփուռումով։

### Սակայն մինչեւ ե՞րբ։

Մինչեւ ե՞րբ մեր գպրոցները ազատ ասպարէզ պիտի ըլլան կրթական կեանքին հետ բացարձակապէս առնչութիւն չունեցող մարդոց անձնական փառասիրութիւններուն եւ պայքարներուն, մինչեւ ե՞րբ վարժարաններ «լքեալ գոյք» պիտի նկատուին եւ առաջին հանդիպողը անոնցմէն ներս պիտի կարենայ մտնել անարդել։

Բայց մանաւանդ՝ մինչեւ ե՞րբ Հայ ուսուցիչը ե՞նքը «լքեալ գոյք» պիտի համարուի ու որպէս արդպիսին՝ նշանակ պիտի ըլլայ անհամար զբկանքներու եւ ապերջանիկ կեանքը մը պիտի զատապարտուի։

Եթէ ոչինչ կրնանք ընել, եթէ ոչինչ կրնանք փոփու տիրող գրութիւններէն, գէթ գիտնանք մէկ բան՝ յարգել' մեր զաւակներուն մտքի ու սրտի հայրերը՝ Հայ դատիարակները։

**ԱՐԱՅ ԳԱԼԱՑՃԱԿԱՆ**

(Վերջ)

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ — ԲԵՄԱԿԱՆՔ

● Եր. 4 Սեպտ.— Է. օր Վերափխման: Ս. Պատրիարքը ժամացուցեց Մայր Տաճարի Ս. Առաքելական խորանի վրայ: Ժամարտին էր Հոգ: Տ. Սահմանէլ Արդ. Աղջիկան:

● Կր. 5 Սեպտ.— Ը. օր Վերափխման: Ս. Պատրիարքը ժամացուցեց ի Ս. Յարութիւն, Ս. Հովհաննէր Եկեղեցին մէջ: Ժամարտին էր Հոգ: Տ. Արշէն Արդ. Աղջիկան:

● Բէ. 6 Սեպտ.— Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախազանց Լուսարարապես Գերշ. Տ. Հոյրիկ Արքա:

● Գչ. 7 Սեպտ.— Ս. Յավիկիսայ և Անդայի: Առառօտեն, զայ ոսկորութեան, ժամարտուզ Հոգ: Տ. Յովսէփ Վրդ. Մամուչիք գլխաւորութեամբ. Միարան Հայրեր մէկնեցան Գերեսմանի ձորը, ուր Ս. Առաքելական Տաճարին մէջ, Հայր Յովսէփի զերեզմանի վրայ Ս. Պատրիարքը ժամաց Հոգ: Տ. Արշէն Արդ. Աղջիկան:

● Եր. 11 Սեպտ.— Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախազանց Գերշ. Տ. Նորոյր Նոր:

● Կր. 12 Սեպտ.— Գիւլ Գուլյայ Ս. Առաքելականի: Ս. Պատրիարքը ժամացուցեց Գերեսմանի ի Ս. Առաքելական Տաճարին մէջ, Տիրամոր Ս. Գլուխմանի վրայ: Ժամարտին էր Տաճարին Տաճուր: Հոգ: Տ. Կանան Արդ. Թօփախուն: Մերժութեամբ Նախազանց Գերշ. Տ. Նորոյր Նոր:

● Կր. 19 Սեպտ.— Բարեկենդաս Ս. Խոջի պահոց: Ս. Պատրիարքը ժամացուցեց ի Ս. Յարութիւն, Ս. Հովհաննէր Եկեղեցին մէջ: Ժամարտին էր Արդ. Տ. Կարպատ Գերշ. Աղջիկանական:

● Բէ. 20 Սեպտ.— Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախազանց Գերշ. Տ. Անդրէն Արքանու:

● Գչ. 21 Սեպտ.— Մնանն Ս. Առաքելականի: Առառօտեն, Գերշ. Տ. Անդրէն Արքանու դիմումութեամբ Միարան Հայրեր ինքանքթեամբ մէկնեցան Գերեսմանի ձորը, ու Հերուափառազ մո ու զերեցին Ս. Առաքելական Տաճար, ուր Տիրամոր Ս. Գերեզմանի վրայ օրուան Հանդիսաւոր Ս. Պատրիարքը ժամաց Հոգ: Տ. Յոկոբ Վրդ. Կարպատան, Ապիսկոպոսական խոյր ի զրութ, և քարոզեց՝ քիարան մէկնենալը Ալյոր բառու միննէն մօքննէն Մորինն Մորիան յոր վահեցան հոյր առուածային:

● Եր. 25 Սեպտ.— Անդրէնիք մէծաւանդէն Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախազանց Անձ. Պատրիարք Ս. Հայրը, որ ապա Ս. Խաչափայտիք ժամանաքը Ս. Գլիանը ժամանէն թափօրով փոխութեց Աւագ Աղջիկան:

— Իրեկնադէմին, Մայր Տաճարին մէջ պաշտուե-

ցան «Եկեղեցէն» և Հակման կարգեց: Հանդիսապեսն էր Ս. Էջմիածնէն հրաբարա Ս. Աթոռ Ժամանակ:

● Կր. 26 Սեպտ.— 80Ն Վ. ԱՐԱՄԵՍՊԱՆ Ս. ԽԱՉԻՆ: Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ օրուան Հանդիսաւոր Ս. Պատրիարքը ժամաց Գերշ. Տ. Վահան Եպոս: Հոգ Եկեղեցն, որ խօսեց Հոգելունէց քարոզ մը, առարգելով Ամենան Հայոց Հայութան Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսի ողջոյները Ս. Աթոռութեամբ Պատրիարքի պիտուրիք Միարանաւոր թիւն և Համատացեան ժողովութիւններ: Հայութամբ Միարանաւոր թիւն և Համատացեան ժողովութիւններ: Հայութամբ Աթոռութեամբ Հայոց Հայութան Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսի ողջոյները Ս. Աթոռութեամբ Պատրիարքի պիտուրիք Միարանաւոր թիւն և Համատացեան ժողովութիւններ: Հայութամբ Աթոռութեամբ Հայոց Հայութան Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսի ողջոյները Ս. Աթոռութեամբ Պատրիարքի պիտուրիք Միարանաւոր թիւն և Համատացեան ժողովութիւններ:

— Եկորէն ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուեցան Անդրէնիք մէծաւանդէն Անդրէնամբ, նուիսաւութեամբ Անձ. Պատրիարք Ս. Հօր: Ներկայ էն մէջ Բիուլ ժողովութիւն:

● Բէ. 27 Սեպտ.— Բիջասակ մնանց: Մայր Տաճարի Ս. Գլիանը բատրաք մէջ պատրիարքէց Հոգ: Տ. Յովսէփ Վրդ. Մամուչիք: Ս. Պատրիարքէն Մայր Հայութանց Հոգելունազանան կարգեց, նախ Մայր Տաճարին մէջ, ապա գալիքին՝ Տիրամանուր Տ. Գլիանը Վարք: Հօր Հերմին վրայ եւ Հուուկ ուրեմն Զամբաղի պարունակութեամբ մէջ: Սոյն արարողութեանց նախազանց Հոգ: Տ. Կերպէն Վրդ. Դարեկան:

## ՊԱՇՕՆԱԿԱՆՔ

● Եր. 4 Սեպտ.— Անդրէնիք Ընդէ. Հիւպատոս Գրի. Անդրէնի կողմէ, Անդրէնիք Հիւպատոսութեամբ մէջ առաջարկութեամբ անդամներուն, ացեւել Ս. Աթոռութիւնը: Վարդարանն ու Հնայարանը, կատարելու համար Վարժարանին նոր Տեսչին նախակումը՝ յանձնէն: Հոգ: Տ. Ներկայ Վրդ. Բարպատ Հնայարանի:

● Գչ. 7 Սեպտ.— Եկորէն ուոալ ժամէ 11-ին, Անձն. Պատրիարք Ս. Հոյրը, ընկերակցութեամբ Միարանաւութեամ անդամներուն, ացեւել Ս. Աթոռութիւնը: Վարդարանն ու Հնայարանը, կատարելու համար Վարժարանին նոր Տեսչին նախակումը՝ յանձնէն: Հոգ: Տ. Ներկայ Վրդ. Բարպատ Հնայարանի:

● Եր. 10 Սեպտ.— Եկորէն ետք ժամէ 5-30ին, Ս. Քաղաք ժամանակ Յովիկապուրիկ Համայնքի նոր Պատր. Փախանորդ Գերշ. Հիւպրին Գալուութ նպիսու: Դիմաւորութեամբ անդի ունեցան Յուպէի դրամն Յուպէ Պատրիարքանին կողմէ գիմաւորութեամ ապիսի Հոգին Հոգ: Տ. Կերպէն Վրդ. Գալուութ եւ Աւագ Թարանութ Հոգ: Տ. Գլիանը Վրդ. Համարեան, որուց առաջ այլ բարձրաւութեամ ներկայացուցիչներուն հետ, ներկայ եղան իրենց Եկեղեցին մէջ կատարուած գուշաբանական մաղթանքին եւ բարի-

դալուստի արարացառութեանց, ու ապա նպիսկոս-  
սարնեն մէջ շնորհաւորեցին նորրեար Հայեար Հո-  
վեւը:

— Հոգէ. Հայրեց ներկայ զանուցան կիրակի,  
12 Սեպտեմբերի առաւուն, Յոյժ-Կաթոլիկ հոր  
եպու մատուցած անդրանիկ Ս. Պատարպին, իրենց  
Ակեղծոցին մէջ:

• Ուր. 17 Սեպտ. Յոյժ-Կաթոլիկ Հայութի  
նոր Հովեար Հովիու Գերլ. Տ. Հիւարքին Գալուստի  
եպու իր առաջին պաշտօնական այցելութիւնը առաջ  
Պատրիարքարքին և ընդունեցաւ Ամեն. Պատ-  
րիարք Ս. Հոգ կոչվէ:

• Ուր. 18 Սեպտ. հէսօրէն առջ, Ս. Աթոռ  
վրաբարձու Ս. Ուխու Սիրաբ և Ժան. Վար-  
դարքի և Ընծայարքի ամենին Տեռու Հոգ: Տ.  
Յակով Վրզ. Վարդանանք, առաջընդու

րացայութենէ մը ետք: Հոգէ. Հայրը այդ միջոցին  
կ՝ զոնւուր իրեն նույիրակ Հարաւային Ամերիկա,  
և ապա պաշտօնով՝ Մարտիլ:

• Եշ. 23 Սեպտ. Առաւունին ժամը մին,  
Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, ի գույք Միարանու-  
թեան, բացուց կատարեց ժոնդ. Վարժարքին և  
Ընծայարքի 1965-66 գպրցուկան արքէրինին:

— Ենու հովանու ետք, Հոգէ. Տ. Կիւրեղ Վրզ. Գալուստի  
եան և Տիար Կարպիս Հնիդյան ներկայ զանուցան  
Ամերիկան Հայքիստական Վարժարքին մէջ, զարո-  
ցական վրամասու առթիւ սարգուած թէյանդանին:

— Հոգէ. Հայր սուրբն ու Գրի. Հիւունու պատ  
ներից եղան Սէպտեմբեան Արարիոյ ազգային ասինի  
ամբիւ, Սէպտեմբեան Արարիոյ Ծննդ. Հիւարքունին  
կողմէ Սէպր ձոր պանդոկի մէջ արուած ընդունե-  
լութեան:

♦

### ԳԵՐԵ. Տ. ՎԱՀԱՆ ԵՊՍ. ՏԵՐԵԱՆ

### Ս. ԱԹՈՌՈՒՑՍ ՄԷՋ

Տրամաթ, 25 Սեպտեմբերի 1965-ին, Ս. Աթոռ ժա-  
մանեց Գերէ. Տ. Վահան Եպս. Տէրեան, Արարատան  
թէմբ Առաջնորդական Փախանորդը:

Նոյն երեկոյ Գերէ. Արրազարք Հայապատակ Ս. Աթոռարքաց Գերը Տաճարքին մէջ պաշտօնաւ Հայութ  
արարացութեան, իոկ յաջորդ ոք՝ Կիրակի, 28  
Սէպտեմբեր, Խաչքրիստոն առնին, Հանդիսի պատու-  
րուց Սայր Տաճարի Աւագ Սեպտեմբեր վրայ և խոն-  
ցաւ ներշնչեալ ու իմաստուից քարոզ մը: Իր քարոզի  
սկզբանաւորութեան, Գերէ. Արրազարք Հայուրդի Ա-  
ժենուի Հայութ Հայրապետ Տ. Տ. Վազգեն Ա. Վէհա-  
փոսի ողջունները՝ Ս. Աթոռոյ Անձնապատի Պատ-  
րիարքի, զինուորակ Միարանութեան և Հայութաց-  
ւալ Ժողովուրդին: Համատօքի անդրանիւնի ետք  
մէր Հայրենիքի կրօնական, ժախակաթիք, վիճա-  
րական և այլ մարդերու մէջ արձնագրած փառա-  
ւոր նուանուններուն, Գերէ. Արրազարք խօսեցաւ  
որուան առնին և Խաչի խորհուրդին մէր զարտուր  
պատմութեան ընթացքին զգեցած բացարի հայա-  
կութեան շարք: Հայր Խաչի Հաւատքին համար ու  
խօսելի սիրոն շվարանեցաւ ժամը յանձն առնել,  
եղակացուց Արրազարք: Իր խօսքի աւարտին, Գերէ.  
Հիւու կարողութեան և արեւշատութեան մաղթեց Ն.

Ս. Օնութեան և Ս. Աթոռոյ Ամեն. Պատրիարքին,  
որպէսի իրենց զօրագիր ունենալով Հոյլ մը զին-  
ուրեալ Միարանուներ, առաջնորդներ ենք եկեղեցին ու  
ժողովուրդը աւելի յուսաւոր ու պայծառ հանդր-  
առներուն:

Արրազարք, բնիկակցութեամբ Հոգէ. Հայրենու,  
այցելեց Ս. Թաղաքի Տնօրինական և պատմական  
պրայտայրեան, կատարեց իր ուխու և սացաւ Հո-  
գեկան միթիարքութիւն:

Կիրակի երեկոյան ժամը 7-ին, ժանդ. Վար-  
ժարքանի Հայութառակնի մէջ բանախոսութիւն մը  
առաջ վարժարքի ուսուցչական կազմին և պա-  
հերթառութեան, խօսելով Ս. Էկժիաններ և Հայրենիքի  
Ժահութային ու շինարարական կենաքին ցորի:  
Նորիւա, էին Միարանութիւնը, Ամեն. Պատրիարք Ս.  
Հօր գլաւուութեամբ, որ բայս փակման խօսք:

Երեքարքի կէսօրէ ետք՝ ժամը 4-ին, Գերէ.  
Արրազարք խօսեցաւ Ս. Թարգմանչաց Վարժարքին  
աշխիքառութեան, Ս. Էկժիաննի գերին և Հայեցի  
կրթութեան կարեւութեան մասին: Արակերտները  
իոր հնագրքառութեամբ ունենդրեցին Մրազանին  
Հոյլեանունը պատմաները:

Գերէ. Արրազարքը մէկնեցաւ Հնիդարիի, 20  
Սէպտեմբերին:

**«ՍԱԻՈՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԻՆ ՈՒ ԿԻՒԼՊԻԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ  
ԾՆՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՄՔ ՍՏԱՑԱԾ ԵՆ ՀԵՏԵՒՆԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

- Սփրուշայութեան Հետ Մշտակալարքին Կողի Կոմիտէն սացուած էն Շատեալիքը.
- Հրայեան Ներխանան — Հայկական Թատրոնին Ընկերութիւն: Խմբ. Հետև հալաթեան: Երեւան, 1964, Հայպետհրայ, էջ 186:
  - Դաշտամարքային Միմիանութեան — Ս. Նոզգեան: Երեւան, 1963, էջ 28:
  - Մամիկոն Ալվան — Է. Խոզագործեան: Երեւան, 1963, էջ 11:
  - Շահեն — Խմբ. Է. Միրզոյան: Երեւան, 1964, էջ 127:
  - Առաջին Համաշխարհային Գաղտրացը Յւ. Արևմտահայութիւն (1914-1918) — Զ. Ս. Կիրակոսեան: Երեւան, 1965, Հայուստան Հրատարակչութիւն, էջ 510:
  - Հայոց Լեռնաց Ժնուուրին — Մանուկ Արեգեան: Երեւան, 1965, Միուժ Հրատարակչութիւն, էջ 609:
  - Երկիրի Ժագավածու — Նայերի Զարեան (Է. Հատոր): Երեւան, 1965, Հայուստան Հրատարակչութիւն, էջ 487:
  - Երկիրի Ժագավածու — Եղիշ Զորենց: Երեւան, 1964, Հայկական, էջ 12:
  - Երկիրի Ժագավածու — Եղիշ Զորենց: Երեւան, 1965, Հայկական Հրատարակչութիւն, էջ 373:
  - Երկիրի Ժագավածու — Բաբիք (Թ. Հատոր): Երեւան, 1964, Հայպետհրայ, էջ 531:
  - Նոյերի Ժ. Հատորը: Երեւան, 1964, Հայպետհրայ, էջ 683:
  - Երկիրի Ժագավածու — Գերե Գոշեան (Է. Հատոր): Երեւան, 1964, Հայուստան Հրատարակչութիւն, էջ 588:
  - Հայրեամագան Հնչիւններ — Արտասահմանի Հայ Սրբահմանի Դաշտամարային Երկրը — Կողմեց Եկեղեց Բրուտեան: Երեւան, 1964, Հայպետհրայ, էջ 683:
  - Հայկ. Ս. Ս. Բ. Գրաւութիւնների Ակողեմիքյին սացուած էն Շատեալիքը.
  - Հայոց Գալուստյանը — Էլօ (Բ. Հատոր): Երեւան, 1947, Հայկ. Ս. Ս. Բ. Գ. Ա. Հրատարակչութիւն, էջ 761:
  - Լիսուտար Փերականուրիք Հայոց Լեզուի — Հ. Անոնեան (Պ. Հատոր, Ա. Գիրյ): Երեւան, 1959, Հայկ. Ս. Ս. Բ. Գ. Ա. Հրատարակչութիւն, էջ 591:
  - Կամնագիրի Հայոց — Աննա: Վաղենի Յակոբեան: Երեւան, 1964, Հայկ. Ս. Ս. Բ. Գ. Ա. Հրատարակչութիւն, էջ 740:
  - Հայաստանի Ֆլարան — Խմբ. Է. Բաբեալեան (Ա. Հատոր): Երեւան, 1954, Հայկ. Ս. Ս. Բ. Գ. Ա. Հրատարակչութիւն, էջ 289:
  - Նոյերի Բ. Հատորը: Երեւան, 1966, էջ 519:
  - Նոյերի Գ. Հատորը: Երեւան, 1968, էջ 385:
  - Օրբելյանի Սպեկտական Թեազրանուածան սացուած էն Շատեալիքը.
  - Երկիրի Ժագավածու — Բաբիք (Է. Հատոր): Երեւան, 1963, Հայպետհրայ, էջ 547:
  - Գիրք Հերասնների Մասին — Խմբ. Ա. Օնկորեան և Ն. Խոլեյեան: Երեւան, 1964, Հայկ. Ս. Ս. Բ. Գ. Ա. Հրատարակչութիւն, էջ 455:
  - Տիար Գ. Մելիքեան (Ֆրանսուէն): ՀՀ Խումբ:
  - Երշամիկ Տարեցյաց, 1940:
  - Արգի Հայ Գրականուրին — Բ. Հատոր: Փարիզ, Մատենաշար Հայ Գրադանեան: Բարեկանեան, 1941:
  - Մոմիններ — Ն. Գէլիթալյեան: Փարիզ, 1954:
  - Գիւլիգար — Արմենուէք Տէր Կորուպեան: Փարիզ, 1948:
  - Մեր Դրախտեան — Ն. Գէլիթալյեան:
  - Հայուն Տարեցյաց — Վարդուն Քհջ. Ժամկողեան: 1958:
  - Մելիք — 1932, թիւ 3, Փարիզ:
  - Զուորքնց — 1947, Փարիզ:
  - Հուորքնց — 1947, Փարիզ:
  - Հայուն Բնիկորներ — Վահրամ Մավեան (Խումբառ): Երևանշէմ, 1965, Տպարան Արբաց Յակոբեան, էջ 238:
  - Խնեմ Մարգ — Զ. Մ. Արքունիք (Խումբառ): Փարիզ, 1944, էջ 188:
  - Խոսք և ճրոց — Գ. Գ. Ալեքսան (Խումբառ): Գէլութ, 1965, Տպ. Գ. Տաքիկեան, էջ 22:

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

**ԽՄԲԱԳՐԱԿԱՆ**

«Եկայի Ծիմեցավ Սուրբ Զխորան Լուսոյ» Ա. Պ. 345

Հիմնարկել Ամմագի Ս. Թագեռա Եկեղեցին 350

**ԿՐՈՆԱԿԱՆ**

Յայտնութիւն Յալիսման ԳՐ. Ա. ՄԱՐԱՏԵԱՆ 352

**ԲԱՆԱՍՏԵԴԱԿԱՆ**

Նախոտօնակ Թարգմանչաց ՀՄԱՅՆԱԿ ԳՐԱՆԵԱՆ 358

Բարեյուոյ Հրաւածոց ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔԵԱՆ 360

**ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ**

Յակոբ Երեց Սահյօ Տաղասաց Յ. ԳԻՒՐՏԵԱՆ 362

Հայ Երամդշա Վարդապետներ ԶՈՒՐԱԳ ՄՐԿ. ՇԱՄԻԵԱՆ 368

**ՊԱՏՄԱԿԱՆ**

Գլխաւոր Եպիսկոպոսութիւնք Հայուստամի Ն. ԵԳՒ. ՄՈՎԱԿԱՆ 372

Հայ Երաւագէմք Դարձրու ՄԵՐԵ ՎԱՀՐԱՄ ԿՈՎՐԱՄ ԿԵՕԳՏԵԱՆ 375

**ՀԱՅԿԱԿԱՆ Վ. Ե. Ք. Ե. Բ.**

Մազմասպամիք Ն. ԵԳՒ. ՄԱՎԱԿԱՆ 380

**ՄԱԿԱՎԱՐ ԺԱԿԱԿԱՆ**

Հայ Դարձը Խ. Արքի Մամիկոնյանութիւնք ԱՐՄ. ԴԱՎԱՑԵԱՆ 381

**Ա. ՅՈՒԿՈՐԻ ՆԵՐՍԵՆ**

Եկեղեցակամք-Քննակամք 885

Գաշտօնակամք 886

Գերզ. Տ. Վահան Եպս. Յերեմ Ս. Արքուոյ ՄԵՐ 886

Ցմակ Խմբագրութեան Խ. Գ. Կիւլղմիկան Մատու-  
նակարամիք Խուրիստան Գիրեմը 887

Բաշտամակաւութիւն 888

«Սիմոնի Վերաբերեալ ամէն բարձրացութիւն և առավում կասարել հետևեալ հասցեին» —

MR. ARA KALAYDJIAN. REDACTION OF «SION»,

P. O. BOX 4001. JERUSALEM - JORDAN.

«Սիմոն» տարեկան բաժնեգիմն է Ամբիկոյի համար՝ 6 Ցուար  
բայր այլ երկիրներս համար՝ 1 Սրբերին»

تصدرها - بطريقية الارمن الارثوذوكس المغير والمحروم المسؤول - مالحب النيافة رئيس الاساقفة مايكازون ابراهيميان  
اكتوبر ١٩٦٥ تطبع في طبعة دير الارمن - القدس المقدّس

PROF. -- HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM. ED. -- ARCH. MAIGAZOUN ABRAHAMIAN  
NO. 10 PRINTED BY THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM. OCTOBER 1965